

ՀԱՅՈՒԹ

ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ 2011 ԳԱՅԱՏԱՅԻ ՇՐՋԱՆԻ



ՀՕՄ-Ի ՍԻՐՏԸ ԿԸ ԲԱԲԱԽԵ ՀԱՅ ՄԱՆՈՒԿԻՆ ՀԱՄԱՐ

Ն.Ս.Օ.Ս.Ս. Արամ Ա. Կաթողիկոս,
Հայրապետական Կոնդակով, 2011 տա-
րին հոչակեց «Հայ Մանուկի Տարի»:

Ինը տարիներ առաջ, Վեհափառ Հայ-
րապետի կողմէ սկսած այս գեղեցիկ աւան-
դութիւնը մեծ գոհունակութեամբ ընկալուե-
ցաւ նաև ՀՕՄ-ի Գանատայի Ծրչանային
Վարչութեան «Լրատու»ին կողմէ եւ իրա-
քաջիր տարուան թիւը նուիրեց յայտա-
րարուած թեմային:

Հայ Մանուկի կարեւորութեան մասին
հանգամանօրէն անդրադառնալը սահմա-
նափակ այս տողերով անհնար է ան-
շուշտ. յետագայ տողերը միայն ու միայն
փոքրիկ յիշեցում մը, անդրադարձ մը թող
ըլլան՝ Հայ Օգնութեան Միութեան տա-
ծած մեծ սիրոյն, գորգուրանքին եւ խնամ-
քին՝ հանդեպ հայ մանուկի բարօրութեան,
ուսման, կազդուրման, առողջապահու-
թեան եւ շատ մը այլ ազդակներու դար մը
ամբողջ՝ հայրենիքն մինչեւ Արցախ ու
Զաւախը եւ ափիւռքի մէն մի գաղթօճախ:

Ամբողջ հարիւր տարիներ ՀՕՄը, ինչ-
պէս նաև Գանատայի շրջանը իրենց այլա-
զան գործունէութիւններով՝ մայրական
սրտի ամենաջերմ եւ տաքուկ զգացումնե-
րով, որուն գորգանեն արեւատավարժ ձե-
ւով ժամանակի հետ քայլ պահող միջոցնե-
րով՝ հայ մանուկին տրամադրած է առողջ
ու հարազատ միջավայր, ի գին ամէն գորի-
ղութեանց. ՀՕՄը առանել իմաստաւրած է
հայ մանուկի առկայութիւնը մեր կեանքէն
ներս, քաջ գիտնալով որ այսօրուան հայ
մանուկը պիտի դառնայ վաղուան լաւ եւ
յաջողած հայը:

«Լրատու»՝ իր այս տարուան թիւը
նուիրելով հայ մանուկին, լաւագոյնը եւ
ազնուագոյնը կը ցանկայ անոր եւ անգամ
մը եւս կը նորոգէ իր ուխտը եւ կը հաւաստ-
իացնէ, որ այնքան ատեն որ ՀՕՄի սիրու
կը բարախէ, հայ մանուկը միշտ պիտի մնայ
ՀՕՄի գորգուրանքին, խնամքին, սիրոյն եւ
հոգատարութեան կիզակէտը:

Վեհափառ Հայրապետի Կոնդակէն
առնուած հետեւեալ տողերը ինքնագի-
տակցութեան եւ զգաստութեան կոչ մը
թող ըլլան ազգովին մեզի բոլորին.

Հայ մանուկը ազգին ու եկեղեցւոյ
զաւակն է. եկէք միասնաբար տէր դառ-
նանք հայ մանուկին. սրբենք հայ մանու-
կին արցունքը, ամոքենք իր ցաւը, նուա-
զեցնենք իր տառապանքը եւ գործնա-
պէս նպաստենք անոր ֆիզիքական թէ
բարոյական, նոգեւոր թէ ազգային
առողջ կազմաւրման ու դաստիարակու-
թեան: Երբէք չմոռնանք Քրիստոսի
պատուէր՝ «ով որ մանուկ մը իմ անու-
նու կ'ընդունի՝ զիս ընդունած կ'ըլլայ»:



Ամփոփելով ՀՕՄ-ի անցնող տարեշրջանը

Լրատուի յանձնախոմբը հանդիպում նը ունեցաւ ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան փոխ-ատենապետ ընկի. Մարօ Ֆրունեանի հետ: Ստորև կը ներկայացնենք շահեկան այս հարցագրոյցը:

Ընկի. Ֆրունեեան, կրնա՞մ ընդհանուր ձեւով ներկայացնել Հայ Օգնութեան Միութեան այսօրուայգոյավիճակը:

Այսօր ՀՕՄ-ի մեծ ընտանիքը կը հաշուէ մօտ 15 հազար անդամ- անդամուհիներ տարածուած 27 երկրներու մէջ: Ունի 12 շրջաններ՝ Արեւելեան, Արեւմտեան եւ Հարաւային Ամերիկաներ, Գանատա, Ճրանսա, Աւստրալիա, Յունատան (Աթենք, Մակեդոնիա եւ Թրակիա), Սուրիա, Լիբանան, Հայաստան եւ Պուլկարիա եւ 17 մեկուսի մասնաճիւղեր Արցախ, Ամման, Անգլիա, Գահիքէ, Գերմանիա, Երուսաղէմ, Կիպրոս, Հայֆա, Յուպակէ, Մթոքհոլմ, Ուլսալա, Վասթէրաս, Ջաւախիք, Քուէյթ, Զուլցերիա, Ռուսաստան եւ Տուպէյ: Համեսակի պատճառներով եւ ժամանակաւորապէս դադրած էր Պարսկաստանի ջուղայի մեր միաւորը, բայց իշեմ որ Յունուար 2011-ին Կեդրոնական Վարչութենէն անդամ մը գործէային այցելութիւն մը տուաւ միաւորը վերակենդանացնելու նպատակով:

Կարելի՞ է անդրադանալ այս տարեշրջանի ընթացքին ստեղծուած նոր մասնախիւներու մասին:

Այս տարեշրջանի ընթացքին ստեղծուեցան 2 նոր մասնաճիւղեր: 26 Դեկտեմբեր 2010-ին Շարժայի մէջ հիմք դրուեցաւ նոր միաւորի մը, որպէս Տուպայի եւ Շարժայի մասնաճիւղ, Ներկայութեամբ 20 նոր անդամուհիներու. ուրախ եմ ըսկու, որ այսօր այս թիւը արդէն բարձրացած է 32-ի: Իսկ 20 Մայիս 2010-ին, Մթոքհումի Քամթէրաս քաղաքին մէջ հիմնուեցաւ այս տարուան երկրորդ նոր մասնաճիւղը:

Որպէս Կեդրոնական Վարչութեան փոխ ատենապետ, ինչպէ՞ս կ'արծեւրէք Գանատայի շրջանի գործունելութիւնը:

Գանատայի շրջանը կը նկատուի աշխոյժ շրջաններէն մին: Այս շրջանը նիւթապէս եւ բարոյապէս իր շօշափելի մասնակցութիւնը կը բերէ գաղութիւ բոլոր կարիքներուն եւ կատարելապէս կը մասնակցի ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան բոլոր ծրագիրներուն:

Որո՞նք են Սփիլորի տարածին ՀՕՄ-ի բարեսիրական կարեւորագոյն ծրագիրները:

Ծրագրիները բազմազան են եւ տարածուած Սփիլորի տարածին: Այսպէս, Կեդրոնական Վարչութիւնը մօտէն կը հետեւի Պուլկարիոյ գործունէութիւնը, Կեդրոնի համամատէ Այս կեդրոնը կը ինամէ ու կը հետեւի մօտ ու երեխայի յղութեան առաջին օրէն մինչեւ երեխային պատուաստներու ամբողջացումը: Կեդրոնը օժտուած է արդիական գործիքներով, ատամնաբուժարանով եւ գեղարանով: Այս կեդրոնը կ'այցելն ոչ միայն մօտակայ շրջանի՝ այլ նաեւ Ջաւախիքն բնակչներ:



Ժամանակի ընթացքին ունեցած ենք աւելի քան 7500 երեխաներ. այսօր մնացած են չուրջ 2500-ը, նկատի ունենալով, որ մեր ծրագիրը կը դադրի երբ երեխան կը բոլոր 18 տարիքը: Այս ծրագիրը կը շարունակուի եւ կը ներառէ Հայաստանի եւ ի պահանջեալ հարկին Արցախի սահմաններուն վրայ գոհուած զինուորականներու երեխաները:

Անցեալ տարեշրջանին ՀՕՄ-ի Համահայկական ժողովը որոշեց հիմնել «Ուսման ծրագիր»ը, նկատի ունենալով, որ այդ 18 տարիքը բոլորած երիտասարդները գտնուածութիւն ունին բարձրագոյն ուսուում ստանալու. որոշուեցաւ իրաքանչիւր ուսանողի բարերաբէն գանձել տարեկան 320.00 ամ. տոլար եւ այդ գումարէն 300 տոլարը փոխանցել ուսանողին, շարունակական 4 համալսարանական տարիներու համար:

Ախուրեանի «Մօր ու Մանկան Ծննդատուն»-ը կանոնաւոր ձեւով կը շարունակի իր գործունէութիւնը, կեդրոնին ներս ունենալով տարեկան չուրջ 1200 ծնունդ: Այս կեդրոնը կը ինամէ ու կը հետեւի մօտ ու երեխայի յղութեան առաջին օրէն մինչեւ երեխային պատուաստներու ամբողջացումը: Կեդրոնը օժտուած է արդիական գործիքներով, ատամնաբուժարանով եւ գեղարանով: Այս կեդրոնը կ'այցելն ոչ միայն մօտակայ շրջանի՝ այլ նաեւ Ջաւախիքն բնակչներ:

ՀՕՄ-ի Զաւախիքի օժնակութեան փոնտը կը շարունակէ նպաստել Ախալքալաքի եւ Ախալցխայի երիտասարդական կեդրոններուն գործունէութեանց, ինչպէս նաեւ Ախալքալաքի հիւանդանոցին: Այս շրջանին մէջ տեղի ունեցան հայոց պատմութեան եւ շարադրութեան մրցոյթներ, ինչպէս նաեւ հաւաքալական մկրտութիւն, որոնք մեծ ժողովրդականութիւններուն կարելի է նշել, որ այս շրջանի մեր ընկերուէներու մեծ խանդակառութեամբ կը գործակցիքներու մեծ ժողովրդակառութեամբ:

Այս առնչութեամբ կ'ուզեմ յիշել, որ գնահատելի է Ամերիկայի Արեւելեան շրջանի եւ Գանատայի ՀՕՄ-ի միաւորներու շարունակական ներդրումը Զաւախիքի հայութեան համար մշակուած ծրագիրներուն, ինչպէս նաեւ Ամերիկայի ՀՅԴ Արեւելեան շրջանի եւ Գանատայի երիտասարդական միութիւններու յատուկ ներդրումը ՀՕՄ-ի ճամբոր օժնակութեան գայելեցին:

Կ. Վարչութեան «Լաւագոյն Ուսանող» ծրագիրը, սկիզբ առած է 1995-ին եւ մինչեւ օրս կը շարունակուի. տարեկան դրութեամբ յատկացում կը կատարուի Արցախի, Ջաւախիքի եւ Հայաստանի առաջարարութեան ուսանողներուն:

Արցախի մէջ ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզներու ցանցի ծրագիրը կը վայելէ հանրութեան բարձր գնահատանքը: Ներկայիս անոնց թիւն է 10, ընդհանուր աշակերտութեան թիւն է 516 երեխաներ իսկ անձնակազմը 69 անդամներ: Այս մանկապարտէզներէն ներս երեխաները կը ստանան հայեցի դաստիարակութիւն եւ հաւաքալական դուստրուուղ ծրագիրներուն:

Կ. Վարչութեան «Ամանոր» ծրագիրը: Այս ծրագրին ամանորի սեմինարներու հայրենիքի գանձապահութեամբ Այս ծրագրին անդամական դեմքներու մեջ այցելու յատուկ ներդրումը ՀՕՄ-ի ճամբոր օժնակութեան գայելեցին:

Այս առնչութեամբ կ'ուզեմ յիշել, որ գնահատելի է Ամերիկայի Արեւելեան շրջանի եւ Գանատայի ՀՕՄ-ի միաւորներու շարունակական ներդրումը Զաւախիքի հայութեան համար մշակուած ծրագիրներուն, ինչպէս նաեւ Ամերիկայի ՀՅԴ Արեւելեան շրջանի եւ Գանատայի երիտասարդական միութիւններու յատուկ ներդրումը ՀՕՄ-ի ճամբոր օժնակութեան գայելեցին:

ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութիւնը գործակցութեամբ Լիբանանի Հայկագեան Համալսարանի տնօրէնութեան Մայիս 2010-ին ստորագրուած համաձայնագրութեամբ մը, Արցախին ուսանողուէն մը, ամբողջացնելի ետք բոլոր ուսուունական պայմանները եւ յաջողելի ետք անդամներէն լեզուի իր քննուութիւններուն, ուղարկուեցաւ Լիբանան ստանալու իր համալսարանական ուսուումը 4 տարուան տեւողութեամբ: Ուսանողուէնին կեցութիւնը կը հոգայ Լիբանանի Օգնութեան հաշը: Այս դրական դրագառուութենէն քաջալերուած կը ծրագրուի յառաջիկայ տարեշրջանին Ջաւախիքէն ալ թեկնածու մը ուղարկել:

ՀՕՄ-ը իր մասնակցութիւնը կը բերէ ՄԱԿ-ի աշխատանկութիւնը, կրնա՞մ յիշել այդ աշխատանկութիւնը ծիրութիւն ու ուղարկուեցաւ:

Հայ Օգնութեան Միութիւնը 1977-էն ի վեր անդամ է ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպութիւններու հանրային ետք անդամութեան բաժնին (NGO) ԴՊ իսկ Մայիս 28 1998-էն ի վեր միութիւնը անդամ է նաեւ ՄԱԿ-ի անտեսական եւ ընկերային խորհութեամբ: Այս ճամբոր ՀՕՄ-ը կ'անդամական կազմակերպութեամբ ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպու-

թիւներու կնոջ իրավիճակի յանձնախումբին (CSW-Commission in The States of Women), խորհրդականներու յանձնախումբին (CONGO, Conference of NGO) UNICEF-ին, ոչ-կառավարական մտային առողջութեան յանձնախումբին (NGO Committee of Mental Health) HIV եւ AIDS-ի յանձնախումբին:

Նիւ եղորքի մէջ, ՄԱԿ-էն ներս մեր աշխատանք-ները աւելի մօտէն հետապնդելու միտումով, Մայիս 2011-ին ՀՕՄ-ը ունեցաւ իր մասնաժամանակամբ պաշտոնեան:

ՀՕՄ-ի յարաբերութիւնները ՄԱԿ-ի մօտ Հայաստանի ներկայացուցիչ գետապահ պարոն Կարէն Նազարեանի միշտ եղած են սիրալիք եւ կը շարունակուին ամբողջական գործակցութեամբ: Հայաստանի մէջ եւ Կարէն Նազարեանի բրեւանի գրասենեակը արդէն յարաբերութիւն համապատասխան է Հայաստանի մէջ գործող ՄԱԿ-ի գրասենեակի սահմանական միջազգային այցելութիւն մը կառավարական կազմակերպութիւններու եւ պետական կառավարական կազմակերպութիւններու առաջարկութիւններու մը:


ՀՕՄ-ի 100-ամեակին առիթով, Կ. Վարչութիւնը կազմակերպած էր ձեռնարկներու շարք մը: Առաջինը տեղի ունեցաւ Մայիս 2010-ին նիւ եղորքի Գանձելը կ'այլ բարձրորակ գեղարուեանական կազմակերպութիւնը կառավարուուղ կը որուն յաջորդեց սիրական անդամներու հարաբերութիւնը առաջարկութիւնը կառավարուուղ կը որուն յաջորդեց սիրական անդամներու հարաբերութիւնը:

ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ Գանատայի Շրջանային Սեմինար եւ Միջ-մասնաճիշտային հանդիպում

ՀՕՄ-ի 69-րդ եւ Գանատայի
Շրջանի 19-րդ Պատգամառորական ժողովը եկաւ բանաձեւել, յետ այնու երդու տարիին անգամ մը կատարելու Պատգամառորական ժողովը, ինչ որ գէթ ընկերային կապի ամրապնդման չէր համընկներ: Առ այդ, Շրջանային Վարչութիւնս գեղեցիկ գաղափարը յլացաւ այս բացթող տարեշրջանին համար «Միջ Անդամական Հանդիպում-Հաշուեատուութեան Օր» Սեմինար մը կազմակերպել, ուր կարող էր հակիրճ կերպով ներկայացնել իր տարեկան գործունէութեան տեղեկագիրը, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան լայնածաւալ գործունէութեան ամփոփ տեղեկագիրը. եւ այս բոլորի կողքին ունենալ զաստիարակչական սեմինար: 18 Սեպտեմբեր 2010-ին հարիւր ընկերուհիներ համախմբուեցան Քինկսթընի «Հոլիսէյ ինն» պանդոկի լճահայեաց սրացին մէջ:

Մարդկութեան հազարամեակներու պատմութեան էջերուն մէջ իսկ գժուար եւ գրեթէ անկարելի է գտնել աշխարհատարած 26 տարբեր երկիրներու երգիքներուն ներքեւ համախմբուած 15,000-է աւելի անդամ հաշուող կամաւոր աշխատանք տանող կազմակերպութիւն մը, զինուորական նոյն կարգապահութեամբ եւ ազգային ոգիով տողորուած։ Ներուժ մը՝ որ աշխարհով մէկ տարեերութիւն կրնայ ընել իր փաղանգով։ Օրին՝ կանանց միութիւններ, եւ հարիւր տարի առաջ՝ ՀՕՄ-ի մեծ գաղափարը յդացող Ակնունիներ, օրուան կարիքներու հիման վրայ տեսիլքը ունեցան կազմակերպելու շարքերը։ Այսօր, 100 տարի ետք, ՀՕՄ-ը նոր մարտահրաւէրներու առջեւ եւ յատկապէս՝ այժմէականացման մտուրումներու նախանձախինդիր, անժամանցելիօրէն այդ գուապարին կ'ուզէ ներդրել իր ուժերը, երիտասարդացնելով շարքերը, եւ անցեալի ուսանելի նախաճեռնութիւններու փորձառութեան միախառնելու այժմու արդիականացած աշխատելաձեւը, յարմարելու այսօրուան եւ փաղուան կարիքներուն։

ՀՕՄ-ի քայլերգի երգեցողութե-
նէն ետք, սեմինարին բացումը կատա-
րեց Շրջանային Վարչութեան Ատենա-
պետուհի՝ ընկերուհի Աննա Պուլ-
կարեանը։ Ապա հրատիրեց Շրջանային
Վարչութեան փոխ Ատենապետուհի՝
Ընկհ. Վարսենիկ Սարգիսեանը հակիրճ



Կեդրոնական Վարչութեան Գրասենեակի Վարիչ-Տնօրէն լնկ. Ժիրայր Պէօճէքեան
կը բանախօսէ

կիծերու մէջ ընթերցելու տեղեկագիրը, որ կ'ընդգրկէր Շրջանային վարչութեան տարեկան ծրագիրները, 1250 անդամ հաշուող Գանատայի տասը մասնաճիւղերու հակիրճ գործունէութիւնները, հաշուական եւ քարտուղարական աշխատանքները, Միջ-Մասնաճիւղային հանդիպում, Արժանիքնի Շրջանայինի կազմակերպած ու շրջանիս մասնակցութիւնը բերած Սեմինար-շրջապտոյտը, Հայիթիի երկրաշարժի աղէտեալներուն օժանդակութիւնը, Գանատայի Հայոց թեմի Ազգային Վարչութեան Հաստիարակութեան Յանձնախամումբի մասնակցութիւնը, Գանատայի շրջանի Պատմութեան յուղամատեանի Հրապարակումը, ՀՕՄ-ի ննջեցեալներու հոգեհանգիստ բոլոր մասնաճիւղէրէն ներս, Կրթական օճափներու եւ այլեւայլ յատկացումները, քարոզչական աշխատանքները, տնտեսական եւ յատկապէս ՀՕՄ-ի 100-ամեակի միացեալ ելոյթները Օնթարիոյի հինգ եւ Քէպէքի երեք մասնաճիւղերու առաւել Վանգուլըրի եւ Ուինծըրի մասնաճիւղերու: Բծախնդրութեամբ քննած է իւրաքանչիւր հարց, յատկապէս 19-րդ Պատգամաւորական ժողովին որդեգրուած ծրագիրներու կի-

բարկման վերաբերող, եւ գործադրած
ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան բո-
լոր ծրագիրները իր տասը մասնաճիւղե-
րու մասնակցութեամբ:

Ապա, ընկհ. Պուլկարեան Հրաւի-
րեց Կեղրոնական Վարչութեան Փոխ
Ատենապետուհի՝ ընկհ. Մարո Ֆրունձ-
եանը ներկայացնելու համար ՀՕՄ-ի
Կեղրոնական Վարչութեան միամեայ
ամփոփ տեղեկագիրը, որու օրակարգե-
րը կ'ընդգրկէին ՀՕՄ-ի 100-ամեակի
տօնակատարութիւնները, Հարիւրամ-
եակի Հանգանակութիւն, ՀՕՄ-ի 100-
ամեակի Ծառատնկում հայրենիքի մէջ,
Ծնողազուրկ երեխաներու խնամա-
կալութիւնն ու ուսման ծրագիրը,
Երեմեան Կրթաթոշակ, Լաւագոյն ու-
սանողի ծրագիր, Արցախէն մինչեւ
Պուլկարիոյ «Սօսէ» Մանկապարտէզ-
ներ, Ախուրեանի «Մօր ու Մանկան»
Ծննդատուն, Ձաւախք, Պատանիներու
Փոխանակման Ծրագիր, Կրթական
Օճախներ, Ականատինաւեան նաւապ-
տոյտ, Ամանորի Ծրագիր: Ընկերուհի
Ֆրունձեան ներկայացուց նաեւ միու-
թեան ներկայ նիւթական անձուկ վի-
ճակը եւ ապագայի բազմազան ծրա-
գիրները:

Ընկերութիւն Գեղուչի Պասմաճեան,
Ներկայացուց օրուան բանափօսը, Կեդ-
րոնական Վարչութեան Գրասենեակի
Վարիչ-Տնօրէն ընկ. Ժիրայր Պէօճէք-
եանի կենսագրականը, որ Լիբանանի
մէջ իր կրթութիւնը ստանալէ եւ Պէյ-
րութիւ Հայկազեան Համալսարանէն
Համակարգչային Գիտութեանց ծիւղէն
վկայուելէ եւ ազգային զանազան կա-
ռոյցներու մէջ աշխատելէ ետք, 2007
Նոյեմբերէն ի վեր ստանձնած է Հայ
Օգնութեան Միութեան Կեդրոնական
Վարչութեան Գրասենեակներու Վա-
րիչ-Տնօրէնի պաշտօնը:

Ընկեր Ժիրայր Պէօճէքեան կեդ-
րոնացաւ այն իրողութեան վրայ, որ իր
Հարիւրամեակը նշող Հայ Օգնութեան
Միութիւնը կարիքի ունի վերանորոգ-
ման թէ՝ մտայնութեան ու մտածելա-
կերպի տեսակէտէն, թէ՝ աշխատանքա-
յին դրոյթներու արդիականացման տե-
սակէտէն: Իր խօսքի սկիզբը ան շեշտեց,
որ վերանորոգութիւն կամ արդիականա-
նալ չի նշանակեր անցեալը ժիտել կամ
արժեզրկել, ընդհակառակը, անցեալի
փորձառութեան ու յաջողութիւննե-
րուն վրայ Հիմնուեկով կառուցել նորը,
նկատի ունենալով կեանքի պայմաննե-
րու փոփոխութիւնը: Այս ծիրին մէջ ան
ընդգծեց, որ ՀՕՄ-ը յաջողած է իր հա-

గիւրամեայ գործունէութեան ընթացքին, որովհետեւ յաջողած է իւրաքանչիւր հանգրուանի ճիշդ ձեւով բռնել իր ժողովուրդի բազկերակը։ Այժմ նոր իրականութիւններու լոյսին տակ անհրաժեշտ է նոր պայմաններու եւ կարիքներու յարմարող ու բաւարարութիւն տուող մօտեցումներ ու գործելառն որդեգիրներ, առանց զիջելու մեր սկզբունքներէն։

Բանախօսը կերպոնացաւ եւ մանրամասնեց այն հիմնական գծուարութիւնները, որոնց շարքին են կազմակերպական ըմբռումներու թուլացումը ինչպէս նաև Համահայկական տեսլականի թուլացումը: Պայմաններու բերմամբ ՀՕՄ-ի միաւորները սկսած են ձգտիլ ինքնամփոփման ու Հայաստանի անկախացումէն ետք, ՀՕՄ-ի համար համահայկական տեսլականն ու անոր ծառայութեան միջոցները չեն բիւրեղացած տակաւին: Բանախօսը նշեց նաեւ, որ ՀՕՄ-ի գործունէութեան ներկայ ծիրը հսկայածաւալ է եւ նկատի ունենալով մեր ժողովուրդի նորօրեայ կարիքներու իւրաքանչիւր մարզի տարրողութիւնը, ՀՕՄ-ը պարտի սահմանափակել գործունէութեան իր դաշտը, կեղորնանալ այն մարզերուն վրայ, որոնք ուրիշներու կողմէ չեն ստանձնուած եւ այդ մարզերուն մէջ տրամադրել ամբողջական ծառայութիւն:

Մօտեցման վերաբերող այս կէտերու նշումէն ետք, բանափառութ անդրագարձաւ գործելածեւի խնդիրներու, ուր նշեց թէ յաճախ մեր որոշումներուն մէջ կը պակսին երկարաշունչ ուսումնասիրութիւնն ու հեռաւոր ապագայի հաշուարկները: Իրականութիւնն է նաև, որ բազմաթիւ պարագաներու մեր կեանքին մէջ կը գերակշռեն անհատական տեսակէտները փոխան հաւաքականի: Իսկ մեր ժողովներն ու գործունէութիւնը կը տառապին սովորամոլութենէ իսկ որոշ օրակարգեր կը կիրարկուին ծիսակատարութեան նման: Այս բոլորը չեն հրապուրեր երիտասարդութիւնը, որ ազգային կեանքին դուրս վարժ է կեանքի արագ ու գործնապաշտ ութմին: Քննական մեթոդներու կիրարկման անհրաժեշտութեան կողքին, բանափառ շեշտը դրաւ այն իրողութեան վրայ, որ միութենական պատասխանատու մարմինները այլեւս չեն կրնար միաժամանակ ծրագրող ու գործադիր ըլլալ, քանի կեանքի առօրեայ պահանջներն ու թափի թոյլ չեն տար այդ մէկը: Անհրաժեշտ է որ մարմինները մնան ծրագրողի եւ վերահսկողի գերին մէջ իսկ գործադրութիւնը ստանձնեն յանձնափառութեր եւ մասնագիտացած անձնակազմ:

Բանախոսի ելոյթի աւարտէն
ետք, մասնակից ՀՕՄ-ականները
խումբ առ խումբ իրենց տեսակէտները
բիւրեղացուցին արծարծուած խնդիր-
ներուն մասին եւ զանոնք փոխանցե-
ցին Շըջանային Վարչութեան, առ ի
նկատառութեան:

ԱՅՈ՞ մարտահրաւէրներ ունինք,
բայց եթէ ցարդ կարողացած ենք քայլ
պահել, կրնանք գժուարութիւններէն
դուրս գալ անկասկած ընդունելով հա-
մակերպիլ օրուայ նորարարութիւննե-
րուն: Որոշենք ի՞նչ կերպարանքով եւ
միջոցով ներկայանալ, եւ անպայման
կրնանք շրջանցել թէ մեր բոլոր
գժուարութիւնները որոնք միա՛յն հե-
լու համար կազմակերպեն:

տեւանք ենք եւ ոչ պատճառ։
Բարի երթ մեր ժողովուրդի բոլոր
խաւերուն. ինքնամփոփումներէ եւ
խմբաւորումներէ ձերբագատուած ու
բոնցքացած՝ «ՄԵՆՔ Կ'ԵՐԹԱՆՔ ԴԵՎԻ

աղբիւրը լոյսին»:
Փորձառական Սեմինարը վերջ
գտաւ երեկոյեան ժամը 5-ին, “Մեր
Հայրենիք”ի երգեցողութեամբ եւ ըն-
կերունձներու ողջագուրումպի, հաւա-
տալով յետագային ունենալ նմանօրի-
նակ շինիչ բազմաթիւ սեմինարներ:

Վարձքը կատար բոլորին եւ բարի
երթ ՀՕՄ-ին դէպի նոր Դարաշընան:
ՍԻՒԶԱՆ ԱՃԱՐԵԱՆ

Զօն Հայ ՄանուկիԱ

Սիրունաշեայ դուն Հայ մանուկ
Տօնի է քու՝ ամէնուրէկ
Տօն ձնծութեան, հպարտութեան
Ազգիդ ամբողջ, աշխարհով մէկ
Սիրունա՛շեայ դուն Հայ մանուկ
Աւանդն ես դուն քու պապերուդ
Անցեալի փառքը՝ քեզմով նորոգ
Գալիիի յոյսը՝ քեզմով խմորուու
Այրութէնն Հայոց քեզմով քարր
Փոքր Մհերի ժառանգորդն ես դ
Հեռու չաւ մանուկ:

Պատմութիւնը մեր բազում դարերու՝
Տեսլիքն Մեսրոպի՝ հաւատքը Վարդանի
Հպարտութիւնը Սասունցի Դաւթի
Պահէ՛ անաղարտ պահէ՛ անարատ
Աշխատէ՛ ջանա՛ ըլլալ արժանի շառաւիդն ազգիդ
Խսկ դուն քու կարգիդ՝
Զինուած գիտութեամբ բրծուած Հայութեամբ
Լուսաւորչի կանքեղը շալկած
Քալէ՛ դուն հպարտ, քալէ՛ անսասան
Հայու մեր Աստուածն՝
Քեց լին ասիասան։

ԶՈՒԱՐԹ ՎԱՐՎԱՌԵԱՆ

Կանանց Միջազգային Օրուան տօնակատարութիւները

ԹՈՐՈՆԹՈՅԻ «ՌՈՒԲԻՆԱ» ՄԱՍՆԱԺԻՒՂԻ ԶԵՐՆԱՐԿԸ

Թորոնթոյի «ՌՈՒԲԻՆԱ» Պանդոկի սրահներէն մէկուն մէջ, կիրակի, 6 Մարտ, 2011-ին, կչօրէ ետք ժամը մէկին հաւաքուած ենք նշեռ Կանանց Միջազգային Տօնը:

400 հայուհիներ, Թորոնթոյի խիստ ձմեռը անտեսելով, եկած են միասնաբար նշելու այս տօնի Հարիւրամեակը:

Նախասենեակին մէջ, ուր հաւաքուած են անոնք ձեռնարկի սկսելէն առաջ, արդէն զգալի է անոնց հաւաքական ներկայութեան ուժականութիւնը: Անոնք զիրար կ'ողջագուրեն, եւ անմեղ «Քոքթէյլներ» կը խմեն, միեւնոյն ժամանակ ծանօթալով նախասրահին մէջ ցուցադրուած թորոնթոհայ չորս արուեստագիտուհիներու աշխատանքներուն: Շողիկ Տէմպրենան (Blue Mango Graphic Solutions), Թալին Խորէճեան (Sculptures and Pottery), Սիմա Ջուլֆանան եւ Սանտրա Թիքճեան (The Polkadot Studio) եւ Մարիա Աբելեան (Maria's Art Studio) արուեստագիտներ ըլլալով հանդերձ գործարարներ ալ են:

Սրահն մէջ, սեղաններու կեդրոնական ծաղկեփունջերը թխուածքէ պատրաստուած ծաղկիներ են: Սպասներու դիմացը կան փոքրիկ տոպրակներ, «Guerlain» անուշահոտի փոքրիկ սրուակներով: Փոքրիկ գրբոյկ մը կու տայ տեղեկութիւններ օրուան իմաստին եւ յայտագրին մասին: Ձեռնարկը յստակօրէն պատրաստուած է մանրամասնութիւններու հանդէպ մէծ ուշագրութեամբ:

Օրուան հանդիսավարները երիտասարդուհիներ են: Անի Շարապիսանեանը՝ հայերէնով եւ Սէլի Սահակեանը՝ անդիքէնով կը վարեն զայն ձեռնհասօրէն: Անիին հարազար հայերէն տպաւորիչ է: Թորոնթոյի մէջ հասակ առած մեր սերունդին հայերէն լեզուով սահուն եւ անկաշկանդ արտայայտուիլը միշտ կը խսնդագառէ եւ կը յուսագրէ մեզ: Կը լսեմ նաեւ, որ յանձնախումբի աշխատանքներուն իրենց ներդրումը բերած են երիտասարդուհիներու պատկառելի թիւ մը: Հ.Օ.Մ.-ը իր շարքերը յարատեօրէն երիտասարդացնելու գովելի աշխատանք կը տանի:

Օրուան բանախօսը Արմինէ Եալնիգեանն է: Իրեն ծանօթ ներ տեղական թերթերու մէջ ստորագրած յօդուածներէն: «Canadian Centre for Policy Alternatives» հաստատութեան մէջ կ'աշխատի որպէս երէց տնտեսագիտական հրշանակներէն ներս, բայց պայմաններու բերումով հեռու մնացած է հայկական շրջանակներէն: Ան ձեռնհասօրէն կ'ընէ բաղդատականներ հայ կնոջ եւ այլ ազգերու մէջ կանանց շարժումներու միջեւ եւ կ'եղրակացնէ, որ հայ կինը եղած է յառաջապահը կանանց կազմակերպչական շարժումներուն սկիզբէն, նկատելով որ Հ.Օ.Մ.-ը հիմնուած է 101 տարիներ առաջ: Ան հապատ է իր հայկական ծագումով եւ հիացումով կ'արտայայտուի Հ.Օ.Մ.-ի տարած աշխատանքներուն մասին: «Որքան աւելի տեղեկացայ Հ.Օ.Մ.-ի տարած աշխատանքներուն՝ այնքան աւելի փափաքը ունեցայ մաս կազմելու անոր շարքերուն», կը հաստատէ ան: Կ'անդրագառնայ նաեւ Գանատայի մէջ կ'նոջ ընկերային եւ տնտեսական իրաւիճակին, գտնելով, որ տակաւին կինը համահաւա-



սար իրաւունքներ չի վայելեր հոս, թէեւ տարուէ տարի փոքր յաջողութիւններ կ'արձանագրուին այս ուղղութեամբ: Իր շահեկան խօսքէն ետք, ան կը պատասխանէ նաեւ ներկաներու հարցումներուն: Կազմակերպիչ յանձնախումբի ատենապետուհին՝ ընկերուհի Սեղա Գասապեան բանախօսին կը յանձնէ յուշանուէր մը:

Դասախոսութեան կը յաջորդէ ճաշկերոյթը, որմէ ետք տեղի կ'ունենայ կանացի զգեստներու ցուցադրութիւն (fashion show): Մէր երիտասարդուհիները ներկաներուն կը ներկայացնեն երեւանցի ձեւաւորող Արեւիկ Սիմոնեանի ստեղծագործութիւնները «Kivera Naynomis» պիտակով եւ տեղական «The Must have by TK» վաճառատան տէրերու թալին Յակոբի եւ Քիմ Ղազարեանի տրամադրած հագուստները:

Այս արդէն երկրորդ տարին է, որ Հ.Օ.Մ.-ը այսպէս մէծ տարուութեամբ կը տօնէ Կանանց Միջազգային Տօնը: Հայաստանի մէջ սովետական օրերէն միշտ մէծ շուքով յիշատակուած այս տօնը, նախկին սովետական երկիրներու սահմաններէն դուրս՝ կանանց իրաւունքներու պաշտպանութեան եւ սեռային հաւասարութեան ձգտող նշում մըն է, մինչդեռ այդ սահմաններէն ներս՝ կիներուն ծաղկիներ նույիրելու օր:

ԷԼԻԶ ՇԱՐԱՊԻՆԱՆԵԱՆ

Տիկին Պերճուհի Թապագեան-Մարգարեան



Տիկ. Պերճուհի Մարգարեան կը ստանայ

Կանանց Միջազգային Օրուան առջիւ ՀՕՄ-ի գնահատագիրը:

Տիկին Պերճուհի Թապագեան-Մարգարեան ծնած է Աղեքսանդրիան եղիպատուսում: Իր նախնական ուսուումը ստացած է Անարատ Յղութեան մայրապետներու վարժարանը, ապա երկրորդական ուսուումը Scotch School-ին մէջ:

Պերճուհի Թապագեան կ'ամուսնանայ Պրն. Արամ Մարգարեանի հետ, Աղեքսանդրիան 1962-ին կը փոխադրուին Մոնթրէալ Գանատա, ուր ուսուումատենէ Պերճուհին կը շարունակէ իր ուսուումը յաճախելով Marie Victorin եւ ապանայ Diplôme d'études collégiales en sciences humaines:

Տիկ. Պերճուհի Մարգարեան 25 տարիներ աշխատած է Blue Cross Insurance հաստատութեան մօտ:

Ան նեցուէ կանգնած է իր ամուսնոյն երբ ան անձնական դորձի ձեռնարկած է:

Միասնաբար անոնք միշտ պատրաստ եղած են իրենց նիւթական եւ բարոյական օժանդակութեամբ օգտակար ըլլալ հայկական եկեղեցներուն եւ դպրոցներուն եւ այլ կազմակերպութիւններուն:

2002 թուականին Հայ Աւետարանական եկեղեցւոյ գնման իրենց նիւթական օժանդակութիւնը բերին Արամ եւ Պերճուհի Մարգարեանները նուիրելով կոկիկ դումար մը:

2006-ին երբ Սուրբ Յակոբ եկեղեցւոյ հոգաբարձութիւնը մանկամսուրի մը պէտք զգաց, Մարգարեան ամոլը առանց տատամսելու ստանձնեց այս մանկամսուրի հոգանաւորութիւնը: Եւ 2007-ին բացումը կատարուեցաւ Արամ եւ Պերճուհի Մարգարեան մանկամսուրին:

Երեք տարիներու ընթացքին մանկամսուրի արձանագրութեանց սպասողներու թիւը բարձրացաւ եւ ծրագրուեցաւ ընդլայնել մանկամսուրը: Մարգարեանները անդամ եւս ընդունեցին հոգալ այս ծախսերը, 80 մանուկներու տեղ բանալով:

Այսօր Մարգարեանները համայնքին բարձր համակրանքը կը վայելին իրենց պագային ու եկեղեցական բարերարութեան համար:

ՀՕՄ-ի Մոնթրէալ «ՍՈՍԻ» ԵՒ ԼԱՒԱԼԻ «ՇՈՒՇԻ» ՄԱՍՆԱԺԻՒՂԵՐՈՒ ԶԵՐՆԱՐԿԸ

Կիրակի, 13 Մարտ 2011-ին, Լաւալի Embassy Plaza շքեղ սրահին մէջ տեղի ունեցաւ Կանանց Միջազգային Օրուան տօնակատարութիւնը կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սոսի» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերու վարչութեանց:

Առաջատան ժամը 10:30-ին սկսաւ ձեռնարկը ներկայութեամբ մօտ 300 անդամներու եւ բարեկամներու, Մոնթրէալէն, Լաւալէն եւ Օթթաուայէն: Այս ձեռնարկին պատուոյ հրեւն էր Ազնուափայլ Տիկին Նայիրա Յակոբեան, ներկայ էր ընկերուհի Աննա Պուլկարեան՝ ՀՕՄ-ի Գանատայի նորանայացնական վարչութեան Ատենապետութեանի համար մը մարզերու մէջ, յատկապէս քաղաքական եւ գիտական կիները չունեցաւ ներկայութիւն: Ան իր խօսքը եղրափակեց ըսելով մենք ալ մեր կարգին կը միանանք այս տօնախմբութեան արժեւորելու կնոջ եւ յատկապէս հայ կնոջ դերը մեր հասարակական եւ ազգային կեանքին ներս:

Գեղարուեստական յայտագիրը ընթացաւ հետեւեալ կարգով. Լաւալա Պէրպէրեան երգեց երկու երգեր՝ «Ով Հայոց Մայրեր»՝ երաժշտութիւն Ալեքսանդր Հայուանութեան կամաց առաջնական գործութեան մէջ, Տիկին Հեկէն Այլագական՝ աւագօնական գործութեան մէջ, Տիկին Հեկէն Այլագական՝ աւագօնական գործութեան մէջ:

Օրուան հանդիսավարն էր երիտասարդ ընկերուհի Լալէ Մանճիկեանը: Ընկէ. Մանճիկեան շըջանաւարտ է Ազգային Ս. Յակոբ երկրորդական վարժարանէն, յաճախած է Jean-de Brebeuf College-ը. Concordia համալսարանէն ստացած է BA, McGill Համալսարանէն Մագիստրոսի աստիճան: Հեղինակն է Collective Memory and Home in the Diaspora : The Armenian Community in Montreal գրքին: Ան գասաւանդած է Vanier College-ի եւ McGill համալսարանի մէջ: Ներկայի Բարձրացան գաղութիւն ծանօթ Լինէթ եւ Ալինա իջապէտէնական քոյրեցութեամբ, անոնք յաջորդաբար նուագութիւն հաջատութեան մասնաւարմատար Պրամանի Յակոբեանի մօտ Հայաստանի շամբապետութեան հաւասարմատար Պատուականի մուտքագույնի նուագութիւնը:

Հայաստան Միջազգային Օրուան պատգամաբեկն էր Ընկէ Սեղա Մարգարեանը: Հայաստանի մասնակամարը ներկայացնեց անոր աշխատակցութիւնը եւ ներդրումը ՀՅ Հայուան մասնակցութիւնը:

Հայաստան Միջազգային Օրուան պատգամաբեկն էր Ընկէ Սեղա Մարգարեանը: Հայաստանի մասնակամարը ներկայացնեց անոր աշխատակցութիւնը եւ ներդրումը ՀՅ Հայուան մասնակցութիւնը:

ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սուէ» Մասնաճիղի ձեռնարկներէն

ԱՆԴԱՄԱԿԱՆ ԿԱՂԱՆԴ



Օրուան կեբամայրերը կը հատեն աւանդական չեօրէկը

Անդամական կաղանդը նշուեցաւ Հինգշաբթի, 13 Յունուար, 2011-ի երեկոյ-
եան Հայ Կեդրոնի Ա. Ահարոնեան սրահէն ներս:

Օրուան հանդիսավար ընկհ. Թամար Գապասաքալեան բարի գալուստ մաղ-
թեց ներկաներուն եւ Հաճելի ժամանց բոլորին: Ապա, բացման խօսքով հանդէս
եկաւ մասնաճիղիս ատենապետ՝ ընկհ. Ռիթա Օհանեան: Իր խօսքի ընթացքին, ան
յայտարակեց տարեկան տօնավաճառի, փոքր տօնավաճառի, եւ փոքրերու կաղան-
դի ձեռնարկի հասոյթները: Ներկաներուն յիշեցուց թէ ամէն տարուայ նման այս
տարի եւս մեր Ամանորի հաւաքոյթի ընթացքին պիտի հաւաքուի յատուկ գումար
մը՝ յատկացնելու ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան Ամանորի Ծրագրի յաջողու-
թեան, ինչպէս նաեւ սոյն ձեռնարկի հասոյթէն բաժին մը պիտի տրամադրուի Հա-
յաստանի ծնողազորկ համալսարականներու ուսման ծրագրին:

Ապա, ընկհ. Գապասաքալեան ներկաները հրաւիրեց մասնակցելու իսպի մը,
որու աւարտին իւրաքանչիւր սեղան ունեցաւ իր բախտաւորը: Տէր Արմէն Ա. Քա-
հանայ հշխանեան օրհնեց Ամանորի սեղանը եւ ներկաները ճաշակեցին Հայ Կեդ-
րոնի ճաշարանի պատրաստած համեղ կերակուրները, հիւրասիրուած՝ Ա. Յակո-
վուած. Մայր Եկեղեցոյ հոգաբարձութեան կողմէ: Տէղի ունեցաւ նաեւ աւանդա-
կան չէօրէկի հատում, անուշապուրի եւ պատուի հիւրասիրութիւն:

Զեռնարկի յայտագրին իր մասնակցութիւնը բերաւ ընկհ. Անահիտ Գույումճ-
եան, որ իւրայատուկ ոնով կարդաց Մուշեղ հշխանի՝ Նամակ Կաղանդ Պապային:
Ընկհ. Գապասաքալեանի կազմակերպած խաղերէն ետք, մթնոլորտը ալ աւելի խան-
դավառուեցաւ հայկական պարեղանակներու կշոյթով, շնորհիւ Ջ Կարոյի:

Զեռնարկի աւարտին տեղի ունեցաւ վիճակահանութիւն եւ ներկաները մեկ-
նեցան բարձր տրամադրութեամբ:

Կիրակի 27 Փետրուար 2011-ին, ի յիշատակ ՀՕՄ-ի ննջեցեալ ընկերուհինե-
րու եւ բարերարներու, հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ, յաւարտ Սրբ.
Պատարագին, Սրբ. Յակով Առաջ. Մայր Եկեղեցւոյ մէջ:

Ներկայ էին ՀՕՄ-ի Կեդ. Վարչութեան փոխ-ատենապետ ընկհ. Մարո
Ֆրունձեան, Շրջ. Վարչութեան ատենապետ ընկհ. Աննա Պուլկարեան եւ վարչա-
կան ընկերուհիներ, Մոնթրէալի «Սուէ» մասնաճիւղի վարչութեան ատենապետ
ընկհ. Ռիթա Օհանեան եւ վարչական ընկերուհիները, վերջին տարուան ընթացքին
մահացած ընկերուհիներու ընտանիքները, ինչպէս նաեւ ՀՕՄ-ուհիներ, բարերար-
ներ եւ համակիրներ:

Հոգեհանգստեան պաշտօնի ընթացքին, ՀՕՄ-ի «Սուէ» մասնաճիւղի նշա-
նաբանով ծաղկեպսակը խորան առաջնորդեցին ընկերուհիներ նանսի Թորոսեան
եւ Անի Թաշճեան:

Աւարտին, տեղի ունեցաւ սուրճի եւ չէօրէկի հիւրասիրութիւն Ահարոնեան
սրահէն ներս՝ պատրաստուած ընկերուհիներու կողմէ իրենց ննջեցեալներու հոգ-
ւոյն ի յիշատակ:

Ապա, խումք մը ընկերուհիներ մեկնեցան Սէն Լորան գերեզմանատուն, ուր
ծաղկեպսակը զետեղեցին ընկհ. Անահիտ Դերձակեանի շիրիմին վրայ, ընտանեկան
պարագաներու ընկերակցութեամբ եւ միասնաբար երգեցին ընկերուհին այդքան
սիրած՝ ՀՕՄ-ի քայլերգը:



Սկիզբը Է՞՞

Նելու համար Հայ Օգնութեան Միու-
թեան ամէն մէկ անդամը այնպէս մը
պարտի դաստիարակուիլ որ էն գլխէն,
ԸնԾԱՆԽԻԹէն սկսի պայքարը: Ուրիշ
ճար չկայ: Այս դժուար աշխատանք կա-
ռաջարկեմ, սակայն ոչ անկարիի: Մեր
մեծագոյն ամրոցը ՀԱՅ ՏՈՒՆՆ է ու
անոր տէրն ու տիրականն է ՄԱՅՐԸ:
Յովհաննէս Շիրազ ալ ըսած թէ Մեր
տան Աստուածն է մայրը:

Այլապէս, մեր բոլոր նուիրումն ու
աշխատանքները կիսամիջոցներ են եւ
քանի մը տասնամեակ ետք կրնան յում-
պէտ ցնդիլ եթէ անոնց շարունակա-
նութիւնը չկարենանք պահանգիլ: Այս,
այսօր Մոնթրէալի մէջ չենք զգար ան-
միջական վտանգը. վառը Աստուծոյ մեր
այստեղի մայրերը առայժմ մեզի ոսկի

սերունդ պարգևած են, որոնք կը լեց-
նեն շարքերը Անի պարախումբին, Նոր
Շապիկ Երդչախումբին, ՀՄԼՄ-ԿԱՄՔԻ
Հ. Թ. Վատասանեկանի խիտ շարքերը,
եւայլն: Սակայն եթէ քիչ մը դուրս ել-
լենք ու երթանք անցեալին բարգաւած
գաղութիւներ, ցառով պիտի նկատենք ար-
դիւնքը ճերմակ ջարդին: Ես գտնուած
եմ փոքր գաղութիւներ ու ըստ այնմ կը

վկայեմ: Օրինակ Նիկարա Ֆօլզի գա-
ղութիւնը իսկ կուտար, այսօր մնացած է
միայն գործօն ՀՕՄ-ի մասնաճիւղի եւ

Եկեղեցիով, իսկ Եկեղեցիին ան հոգա-
բարձութեան բոլոր անդամները բացի
մէկն ՀՕՄ-ի անդամուհիներ են իսկ
առական ներկայացուցիչը ութիւնը եր-
կու տարեկան անձ մըն է, որ նաեւ ան-
դամ է ՀՕՄ-ի: Այս միակ փաստն ալ
ցոյց կուտար իտական սեռի դիմացկու-
նութիւնը. Երբ տղամարդիկ չես գիտեր
ուր կորսուած են, կանայք կը շարունա-
կեն պատմէշի վրայ յամառիլ. ինչպէս

Հովուական երկարամեայ ծառա-
յութեանս շրջանին յաճախ ականատեսն
եղած եմ ընտանեկան վէճերու: Տան
նորահաս մանչը կամ աղջիկը կը մտա-
ծեն քայլեր առնել, որոնք մեր ազգա-
յին նկարագրին ու գոյապայքարին
հակառակ կրլան:

Որոշ վիճաբանութիւններէ ետք կը
տեսնես տան հայրը արդէն յուսահատ,
անձնատուր եղած է ստեղծուած կացու-
թեան: Իսկ մայրը վագրի նման կը շարու-
նակի իր հիանալի պայքարը՝ յանուն մեր
ազգի հաւատացած ընտանեկան սրբու-
թեան: Այս, մեր անհամար հարցերուն
լուծում տալու ամենն ուժեղ կուռանը
Հայ Օգնութեան Միութիւնն է:

Հայապահպանում ըսի, բառը
այնքան տեղի անտեղի գործածուած է
որ իր հսկական իմաստէն պարպուած է:
Սակայն այդ հաւատոր պայքարը է. ամէն
մէկ Հայ Փէտայիի հոգեբանութեամբ
գինուելու է, պատրաստ նոյնիսկ զաւ-
կիդ ցաւ պատճառելու գնով, զայն
գրկանքներու ենթարկելու գնով պար-
տիս բացատրել թէ մահու կենաց գոտե-
մարտ է մեր մղածը, ու երկու տարեկա-
նէն մինչեւ ութիւնու տարեկանը պիտի
գիտակցին թէ իրենք արժէք են ու
մասնակից մեր մողովուրդի մղած
պարտի մահու կենաց գոտեմարտ է
մեր մղածը, ու երկու տարեկանը պիտի
գիտակցին թէ իրենք արժէք են ու
մասնակից մեր ճիգերուն միջոցաւ զա-
յան գործուած է:

Համապահպանում ըսի, բառը
այնքան տեղի անտեղի գործածուած է
որ իր հսկական իմաստէն պարպուած է:
Սակայն այդ հաւատոր պայքարը է. ամէն
մէկ Հայ Փէտայիի հոգեբանութեամբ
գինուելու է, պատրաստ նոյնիսկ զաւ-
կիդ ցաւ պատճառելու գնով, զայն
գրկանքներու ենթարկելու գնով պար-
տիս բացատրել թէ մահու կենաց գոտե-
մարտ է մեր մղածը, ու երկու տարեկա-
նէն մինչեւ ութիւնու տարեկանը պիտի
գիտակցին թէ իրենք արժէք են ու
մասնակից մեր ճիգերուն միջոցաւ զա-
յան գործուած է:

Այս, կրնայ առարկուիլ թէ ուշա-
ցած ենք գաղութիւնը ու ըստ այնմ կը գործած է:
Այս գաղութիւնը պայքարելու համար:
Այս, վախնամ այդ կարծիքը ըշմար-
տութեան մօտ ըլլայ: Սակայն իմ հա-
մարումս Հայ Օգնութեան Միութեան

հանդէպ այնքան բարձր է, որ կը հաւա-
տամ որ ան կրնայ այս հարցին ալ յաջող
լուծում գտնել: Ցուսամ չէք մոռցած
հայ մօր կոչչ- Զարթիր որդեակ ուշ բեր-
վեր կաց պատերազմի փողն հնչեց,
զարթիր գոչեց ձայնն հայրենեաց՝ կե-
նաց մահու փողն հնչեց Այս սիրելիներ,
այս Պատերազմը նոյնքան անհաւասար
է ու կենաց մահու: Մի ըսէք թէ մենք հոս
մեր հայապահպանման պարտականու-
թիւնը կատարած ենք: Բայց ես մտահոտ
եմ այնաց մահու: Մի ըսէք թէ մենք հոս
մեր հայապահպանման պարտականու-
թիւնը կատարած ենք: Բայց ես մտահոտ
եմ այն կարելիութեամբ որ այսօրուան
մեր ոսկի սերունդը տարուելով ներկայի
բազմաթիւ խայծերէն՝ «այ ֆօն», ին-
թերնէթ «Փէյսպուրք», «թուրթըր»,
եւայլն, նահանջէ իր պարտականու-
թեան մէջ, ու իր կապը կարուի իրեն յա-
ջորդող սերունդին հետ:

Ամէն պարագայի, Իմ կոչս ձեր
ընդմէջն յատկապէս ուղղուած է Հայ
Օգնութեան Միութեան Գանատայի
Շրջանախին վարչութեան եւ Կեղունական
վարչութեան, որպէսպի աշխարհացրիւ իր
մասնաճիւղերու միջոցաւ զօրաշարի են-
թարկէն ութիւնն է: Դժուակ մուտեան գո

Ընկերութիւն Վաճուհի Խաջանեան կը պարզեւատրուի «Փառապանծ մարտիկ» մետալով

Ընկերութիւն Վաճուհի Խաջանեան տարիներ շարունակ գործօն մասնակցութիւն բերած է գաղութիս քաղաքական, մշակութային եւ կրթական աշխատանքներուն մէջ, ինչպէս նաև մեծ ներդրում ունեցած է ՀՕՄ-ի տեղական, շրջանային եւ կեդրոնական մակարդակներուն վրայ, վարած է փարչական բարձր պաշտօններ, եղած է Կեդրոնական Վարչութեան ատենապետուի:

Ստորև ներկայացուող բղբակցութիւնը լոյս տեսած է Թեհրանի «Ալիֆ» օրաթերթին մէջ.

ԵՐԵՒԱՆ (ԱԶԱՏ ՕՐ)՝ «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միութիւն հասարակական կազմակերպութիւնը վերջերս «Փառապանծ մարտիկ» մեղալով պարգեւատրեց Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) անդամ եւ տարիներով կենտրոնական փարչութեան ատենապետուի Վաճուհի Խաջանեանին: Կազմակերպութեան ներկայացուցիչներ՝ Արմէն Պապեանն ու Արթուր Աւագեանը այդպիսով Հայ ազգի երախտագիտութիւնը յայտնեցին Կանադայի Մոնրէալ քաղաքում բնակող հայրենասէր ՀՕՄ-ուհուն, որը Արցախեան պատերազմի ժամանակ անձնուրացաբար օգնութեան հասաւ հայրենիքը պատապող հայ զինուորներին. վատնգելով իր կեանքը՝ պատերազմի տարիներում Վանուհի Խաջանեանը անձամբ քանից մեկնեց Արցախ, եւ հրադադարի պայմանների տակ էլ շարունակեց սատարել Հայաստանի որբախնամ, լաւագոյն ուսանողներին սատարող եւ ՀՕՄ-ի այլ հայրենանպաստ բոլոր ծրագրերով:

Օգտուելով Վաճուհի Խաջանեանի Հայաստան այցելութիւնից (նա յատկապէս ցանկացաւ Առաջին հանրապետութեան տօնը՝ Մայիս 28-ին նշել Հայրենիքում), վերջերս, ՀՕՄ-ի Հայաստանի փարչութեան գրասենեակում վտանգներով լեցուն այն տարիների գործունէութեան մասին իր յուշերին անդրադարձաւ: Վ. Խաջանեանը դիմուել տուեց, որ իր համար կատարեալ անակնկալ էր այս պարզեւը: Այսուհետեւ նա անմիջապէս աւելացրեց, որ ինքը ընդամէնը մի փոքրիկ օղակ է աշխարհով մէկ գործող Հայ օգնութեան միութեան հզօր կազմակերպութեան, որի հրմագրման 100-ամեայ յոբելեանը տօնում ենք այս տարի: Նա յիշեց նաեւ ՀՕՄ-ի արդիւնաւէտ համագործակցութիւնը՝ բազմաթիւ այլ մարդասիրական-հասարակական կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի հետ: ՀՕՄ-ուհին անդրադարձաւ նաեւ 1988 թ. Հայաստանի աւերիչ երկրաշարժի օրերին, երբ մարդասիրական օգնութեամբ կանադական առաջին օդանաւը ժամանում էր երեւան:

Կամաւորները ի պատուի



Ամէն տարի Քեպէզդ նահանգին մէջ Ապրիլ ամսուան ընթացքին կը նշուի կամաւորներու շաբաթ, Association des gestionnaires de ressources bénévoles du Québec-ի (AGRBCQ) կողմէ, որպէս երախտագիտութիւն հազարաւոր կամաւորներու տարած աշխատանքին եւ գոհողութեան համար:

Այս առթիւ գնահատանքի արժանացաւ նաեւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղէն ընկհ. Անմէլ Քիւփէլեան 20 տարուան աշխատանքին համար:

* * *

Դեկտեմբեր 1, 2010-ին տեղի ունեցաւ TCAIM ի (Table de Concertation des Aînés de l'Île de Montréal) 10-ամեակի առիթով կազմակերպուած ձեռնարկ-ճաշկերոյթը, որու ընթացքին պատութեցան տարեց կամաւորներ: ՀՕՄ-ի «Սոսէ» մասնաճիւղի ապատութեցաւ ընկհ. Մայտա Գաբրիէլեան, տարիներու ընթացքին իր կատարած անսակարկ աշխատանքին եւ կազմակերպչական յատկութիւններուն համար: Վարձքով կատարը սիրելի ընկերուած:

Ընկերութիւն Վաճուհի Խաջանեան արժանացաւ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին

Ս. Յակոբ Ազգ. վարժարանի վաստակաւոր անօրէն ընկ. Յակոբ Պուլկարեան մեծարուեցաւ վարժարանի 6-րդ հանդանակային ճաշկերոյթին ընթացքին: Ս. Յակոբ եկեղեցւոյ հովիւին եւ հոգաբարձութեան առաջարպանքով, Շաբաթ, 30 Ապրիլ, 2011-ին, Գանատայի բարեջան առաջնորդ գերազնորդ Խաժակ Արք. Յակոբեանի ձեռամբ, ընկ. Պուլկարեան արժանացաւ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին, որմէ առաջ Սրբազն հայրը կարդաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արք Ա. Վեհափառի կոնդակը՝ ընկ. Պուլկարեանի հայ ազգի, լեզուի եւ մշակոյթի ծառայութեան համար:

Ընկ. Պուլկարեան ծնած է Աղեքսանդրիանութեան կազմակերպիչ Յոզոսեան Ազգ. Վարժարանը:

60-ական թուականներուն ծնողքին եւ քրոջ՝ Նայիրիին հետ փոխադրուած է Մոնթրէալ, եւ յաճախած է High School of Montreal վարժարանը: Ուսանողական շրջանին գործօն մասնակցութեան ատենապետ կազմակերպութեան ներկայական վարչի Արմէն Պապեանն ու Արթուր Աւագեանը այդպիսով Հայ ազգի երախտագիտութիւնը յայտնեցին Կանադայի Մոնրէալ քաղաքում բնակող հայրենասէր ՀՕՄ-ուհուն, որը Արցախեան պատերազմի ժամանակ անձնուրացաբար օգնութեան հասաւ հայրենիքը պատապող հայ զինուորներին. վատնգելով իր կեանքը՝ պատերազմի տարիներում Վանուհի Խաջանեանը անձամբ անձամբ քանից մեկնեց Արցախ, եւ հրադադարի պայմանների տակ էլ շարունակեց սատարել Հայաստանի որբախնամ, լաւագոյն ուսանողներին սատարող եւ ՀՕՄ-ի այլ հայրենանպաստ բոլոր ծրագրերով:

Օգտուելով Վաճուհի Խաջանեանի Հայաստան այցելութիւնից (նա յատկապէս ցանկացաւ Առաջին հանրապետութեան տօնը՝ Մայիս 28-ին նշել Հայրենիքում), վերջերս, ՀՕՄ-ի Հայաստանի փարչութեան գրասենեակում վտանգներով լեցուն այն տարիների գործունէութեան մասին իր յուշերին անդրադարձաւ: Վ. Խաջանեանը դիմուել տուեց, որ իր համար կատարեալ անակնկալ էր այս պարզեւը: Այսուհետեւ նա անմիջապէս աւելացրեց, որ ինքը ընդամէնը մի փոքրիկ օղակ է աշխարհով մէկ գործող Հայ օգնութեան միութեան հզօր կազմակերպութեան, որի հրմագրման 100-ամեայ յոբելեանը տօնում ենք այս տարի: Նա յիշեց նաեւ ՀՕՄ-ի արդիւնաւէտ համագործակցութիւնը՝ բազմաթիւ այլ մարդասիրական-հասարակական կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի հետ: ՀՕՄ-ուհին անդրադարձաւ նաեւ 1988 թ. Հայաստանի աւերիչ երկրաշարժի օրերին, երբ մարդասիրական օգնութեամբ կանադական առաջին օդանաւը ժամանաւմ էր երեւան:



Կած է իր ուսումը եւ ստացած T.E.S.L. (Teaching English as a second language) վկայագիրը: 1982-ին ստանձնած է վարչէ-քարտուղարի պաշտօն, ապա 1988-ին նշանակուած փոխտնօրէն, իսկ 1989-ին՝ տնօրէն մինչեւ իր հրաժարումը վարժարանէն Յուլիս 2010-ին:

Ընկ. Պուլկարեան 1976-էն սկսեալ դասաւանդած է Շաբաթօրեայ վարժարանէն ներս, ուր վարած է նաեւ տնօրէնի օգնականի հետ հսկչի պաշտօնները: Ան պաշտօնավարած է նաեւ «Արարատ» ամառնային ճամբարէն ներս 1974-1984 եւ ատանձնած վարիչ պատասխանատու պաշտօն:

Ան հետեւած է Dawson College-ի գիտական բաժինի դասրնիթացքներուն, ապա՝ Sir George Williams համալսարանի Անգլերէն գրականութեան եւ մանկավարժութեան զասնթացքներուն եւ վերջապէս յաճախած է McGill համալսարան եւ ստացած՝ Bachelor of Education, Later Childhood մասնագիտութիւնը:

Մէկ տարեշրջան պաշտօնավարած է պետական վարժարանի մը մէջ, ապա՝ Ս. Յակոբ Ազգային Վարժարան: Նախ գասաւանդած է հայերէն լեզու ծաղկիկ կարգի աշակերտութեան եւ անգլերէն ու մարզանը՝ մնացեալ բոլոր կարերուն: Աշխատանքին զուգահեռ անդամ էր կարելով վարժարանի վարչական, անդամ կամարանէն:

Ընկ. Արմինէ Ասատուրեան կ'արժանանայ Հայաստան Համարակական Հիմնադրամի գնահատական գնահատագործին 1977-ին Աննա Պաշիկլիվանի հետ եւ բախտառութեան պատուած է Ալիք:

Ընկ. Պուլկարեան փոքր տարիքէն անդամամատած է զանագան միութեանց, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի Մոնթրէալի 1971-էն ի վեր:

Ներկայիս, ան կամաւոր կը ծառայէ Տարե և Մոնթրէալ Children's Hospital հիւանդանուցներէն ներս:

Ընկ. Արմինէ Ասատուրեան կ'արժանանայ Հայաստան Համարակական Հիմնադրամի գնահատագործին

Ընկ. Ասատուրեան Հայէպէն գաղթելով, Մոնթրէալ հաստառուած է 1968-ին: Ան ինքնաշխատութեամբ 1972-ին վկայուած է որպէս մանկավարժ (B.Ed.) UQAM-էն եւ պաշտօնավարած պետական վարժարաններէ ներս, իսկ 1976-ին վկայուած է Maîtrise en éducation (Psychopédagogie) ճիւղին մէջ Օթմանացաւի համարանէն:

Կամաւոր աշխատանքով իր չօշափելի ներդրումը բերած է բազմաթիւ հայական կազմակերպութիւններու եւ միութիւններու մէջ: ՀՕՄ-ի կեանքին ներս մաս կազմած է բազմաթիւ յանձնախումբերու, տարած է վարչական պաշտօններ, եղած է ՀՕՄ-ի Հայաստանի միութիւնը՝ անդամ վարչութեան անդամ վարելով քարտուղարի պաշտօնը: Եղած է Համագային վարչական, մաս կազ-



մած է ՀՄԼՄ-ի խորհուրդի, երկար տարիներ եղած է Ս. Յակոբ վարժա

MY ARMENIA, MY HOM

In October of 2010 the Armenian Relief Society celebrated its 100 Anniversary in Armenia.

When I boarded the Air France flight to Yerevan to join the ungerouhis of the largest independent non-sectarian philanthropic organization serving the humanitarian and cultural needs of the Armenian people, on their centennial journey, I had no idea that my life will change forever.

This was not my first time in Armenia, the truth is I was born there and I go back almost every summer as a tourist, and as a tourist I have a fantastic time in all the great restaurants, from authentic Armenian to the best French cuisine outside of Provence. Yerevan has them all and that's not everything. The concerts, the theatre the arts in general is a smorgasbord of Life candy. But none of those experiences prepared me for the journey I was about to take. Change came slowly, unexpectedly but naturally just like all real things in life.

At first it was the flags and the wreaths at Zizernagapert from 26 different countries with ARS chapters, coming together in solemn remembrance for the victims of the Genocide. Consider this sobering thought: ARS is in all those countries because of the Genocide. We are the daughters of survivors, we have come back not just to pay respect but to also in our own unique way to insure the survival of our nation.

The air is thick with positive energy one could almost feel Առաջիկ rushing around making sure everyone in heaven is watching, and knowing of her she has also mobilized the blessings department to work overtime.

As we left the Remembrance Monument I could almost feel the pride on our ancestor's faces as they looked at us walking down the mountain «ուս ուսի» singing «Ապինսն դիօշ»... Yes the heavens were smiling!

If the message at Zizernagapert came as a mellow summer day then the visit to the orphanage in Vanazor must have been a summer storm. If you have been in a summer storm in Yerevan, you know that rain comes in suddenly and fiercely. It cleans everything in a matter of moments and then the sun shines the birds sing as if nothing happened.

As we entered the main building at the orphanage the children started singing for us. The tears were rolling down every ungerouhis face hiding them was pointless. The moment was surreal. Suddenly, every effort, every cent we had raised for our HOM became real people. Little people, people with arms and legs, people with voices and most importantly faces that looked up at us with puzzled smiles wanting to know why we were crying? Were we not happy with the cakes they had prepared? Did we not like the songs and dances they had practiced to present to us? One look through Vanazor one soon realizes that this school is the nicest building in the Surrounding area.

This is typical of everyplace we visited structures under ARS care were the most looked after.

I separate myself from the group and decide to take a walk through the campus, a young girl Zovinar, age 7, catches up with me and asks if she can hold my hand!



At the orphanage in Vanazor

First stop: clean and tidy bunk beds, next the classrooms small but well equipped, Gymnasium, old but organized; in the dim light I noticed a poster wrapped in plastic on the wall it was a poster of the Armenian Olympians. This poster speaks volume about the school. The children are taught to think big, positive, healthy thoughts. Soon it became obvious that they had achieved that at this school. When I ask my little escort Zovinar if I could give her one thing what would it be? To my astonishment this little polite young girl of 7 in a small village of Vanazor, asked if I could take a photo of her with my bag, and when I asked why (please sit down if you are not, you need to be ready for this) she gave me the designers name of my bag. And when I asked how she knew, the reply was: "I saw it in my computer lab on the internet."

The ARS of Sweden had given this school a computer lab.

Sale of luxury goods is one thing this Homouhi specializes in.

If I am sure of one thing in life besides the love of my family and my culture is this: *the desire for luxury brands can not exist without a science of well-being.*

I dreamt about Մովիսար that night. In my dream she had become a world famous designer.

Nothing is impossible after all as Father Emmanuel Vardanyan pointed out: *if someone had said to us that we will be celebrating the ARS 100th anniversary in free and independent Artsakh, 30 years ago, we would have thought it to be a dream!*

Well those dreamers should have seen our convoy of buses enter Artsakh escorted by a police motorcade. The welcoming banner at the entrance to Stepanagert summed it all up.

«Մենք համբուրում ենք սէր տունը ձեռները ՀՕՄուհիների» (We kiss your love giving hands, ARS-ers).

ARS has become part of the essential fibre making up this great land. Our Land, one we have paid a very high price for. You would be hard pressed to find a family that had not made the highest form of sacrifice for this land.

At the Pantheon where the Azadamardiks of Artsakh are laid to rest, the appreciation for our work

achieved a new height as a General of our Army thanked us for giving him confidence in knowing that his young soldiers' families would be looked after if they don't come home from the battlefield, most of us were still thinking about his words when the *really* big thank you came. It came so strong, so loud, with such a bang that the alarms of the nearby cars started to go off. Two fighter jets of the free independent army of Artsakh flew overhead in a military salute formation... I wish I had 10 million eyes so I could give them to every Armenian in the world. There are no words I know to describe the emotion. All I know now that it is physically possible for ones heart to come out of one's chest to fly high with pride. This is the same pride that washes over you when you see the children in 11 Sosse Kindergartens of Artsakh start there day with Mer Hayrenik followed by 30 minutes of exercise while singing "Hay kajer, hay kajer, orne yekel orhasagan, aryan gnov ankam bid azadenk Hayasdan..."

It has been 6 months since that morning in Stepanagert where the sound of children singing from nearby school became the grand finale of our trip to Armenia. Our trip may be over but the journey just started, this trip changed me personally in too many ways to mention.

This little article is only a sample of the rich wonderful, meaningful life changing experience the **ARS centennial celebration in Armenia** was to me.

I have to make sure the **ARS prospers and continues its wonderful work, so when they celebrate the 200 years in Erzroum, the ungerouhis can stay at a luxury resort on mount Ararat called Hayasdan and they can all shop at exclusive designer boutique called "Zovinar International."**

And this time it will be all of us creating an *irarantsoum* in the Heavens!

CLARA AGOPIAN



ՀՕՄ-ի 100-ամեակի եզրափակիչ հանդիսութիւնները Մայր Հայրենիքի հողին վրայ



Ծիծեռնակաբերդ - ՀՕՄ-ի Գանատայի շրջանի ծաղկեպասակը

Հայ Օգնութեան Միութեան Գանատայի Շրջանը 86 անդամներով եւ համակիրներով մասնակցութիւնը բերաւ ՀՕՄ-ի 100-ամեակի եզրափակիչ հանդիսութիւններուն, որ տեղի ունեցան Մայր Հայրենիքի հողին վրայ՝ Հայաստան՝ Երկիր Դրախտավայր:

Մեր երթը սկսանք Ծիծեռնակաբերդէն, ուր հաւաքուած էին 26 երկիրներէ ժամանած ՀՕՄ-ի անդամները՝ միահամուռ եւ բացարձակ կարգապահութեամբ. իւրաքանչիւր շրջան ծաղկեպասակ մը զետեղեց եւ հոգեհանգստեան արարողութիւն կատարուեցաւ պատշաճ կերպով յարգելու համար յիշատակը մեր 1.5 միլիոն նահատակներուն: Ապա ուղղուեցանք եռաբլուր, մեր յարգանքի տուրքը ընծայելու Հայրենիքի պատութեան համար զոհուած ազատամարտիկներու յիշատակին: Այցելեցինք նաեւ Սոսէ Մայրիկի շիրիմը: Հերոսուհին վերջապէս իր արժանիք վայրը գտած էր յաւերժօրէն հանգստանալու հայրենի հողին մէջ:

Յաջորդ օրերուն, Հայաստանի Հանրապետութեան նախագահ՝ Վահամաշուք Սերժ Սարգսեան, ի պատիւ ՀՕՄ-ի 100-ամեայ բարեսիրական եւ ազգանուէր գործունէութեան, յատուկ ընդունելութիւն մը կազմակերպած էր նախագահական Պալատի շէնքէն ներս: Սոյն շքեղ ընդունելութեան հրաւիրուած էին ՀՕՄ-ի անդամները անխտիր, ուր խօսք առաւ Վահամաշուք նախագահը եւ անդրադարձաւ կազմակերպութեան 100-ամեայ նուաճումներուն:

Մասնակցեցանք ՀՕՄ-ի մանկապարտէներու Պնակ մը Կերակուր ծրագրին Վահամաձորի մանկապարտէքէն ներս:

Ներկայ եղանք նաեւ Հայաստանի Շրջանային Վարչութեան 100-ամեակին նուիրուած տօնակատարութեան, որ տեղի ունեցաւ «Մոսկուա» շարժասրահին մէջ: Հոն հաւաքուած էին աշխարհի չորս անկիւններէն հայրենիք ժամանած ՀՕՄ-ականները եւ մեր հայրենիք ժողովուրդը, որ եկած էր հաղորդուելու այս մեծ կազմակերպութեան նուաճումներուն ի սիմեռու աշխարհի ինչպէս նաեւ հայրենիքի, Արցախի եւ Զաւախիքի մէջ:

Անշուշտ մեր ներկայութիւնը բերինք նաեւ ՀՕՄ-ի Կերպոնական Վարչութեան նախաձեռնած 100-ամեակի տօնակատարութեան նուիրուած շքեղ հանդիսութեան, որ տեղի ունեցաւ Օփերայի մեծ դահլիճին մէջ: Ներկայ էին պետական աւագանին, կազմակերպութեանց եւ հաստատութեանց ներկայացուցիչները:

Պաշտօնական ճաշկերոյթ մը եւս

սարքուած էր կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչութեան, որուն ներկայ եղան պաշտօնական հիւրեր: Առաջին Տիկնոջ ներկայութիւնը առաւել փայլք տուաւերեկոյի մթնոլորտին վրայ:

Հիւրը եղանք նաեւ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան նախաձեռնած ընդունելութեան: Նախարարուէի շրանուշ թակորեան բացառիկ հիւրասիրութիւն մը սարքած էր նախարարութեան շէնքէն ներս, յատուկ գեղարուեստական ծրագիրով: Հիւրասիրութեան ընթացքին նախարարուէին բարձր գնահատելով ՀՕՄ-ի տարածաշրջանագործ հայապահանման ու հայրենիքի ծառայութեան մարգերէն ներս զայն պարգեւատրեց նախարարութեան ոսկէ մետալով: Երեկոն ընթացաւ մտերմիկ եւ անկեղծ մթնոլորտի մէջ:

Կիրակի Հոկտեմբեր 17-ին ուղղուեցանք դէպի Արցախ, անցնելով Խոր Վիրապէն, ուր անդամ մը եւս օրհնուեցանք Գրիգոր Լուսաւորիչի կանթեղին իւղով եւ ապա դիմեցինք դէպի նորավանքը: Հոս՝ դիմաւորուեցանք ընկերուէի Տիանա Հաճէթեանի՝ նորավանքի բարենորոգումներու բարերարուէին, ինչպէս նաեւ նորավանքի հովիւքահանային կողմէ: Տէր հայրը մեր խնդրանքին ընդառաջելով հոգեհանգստեան պաշտօն մատուցեց հանգուցեալ Ազգային Բարեկար Պարոն Տիգրան Հաճէթեանի հոգւոյն, որուն շիրմին վրայ գետեղեցինք նաեւ ծաղկեպասակ մը:

Ապա ուղղուեցանք Արցախ՝ Շուշին անցնելով մինչեւ Ստեփանակերտ:

Այցելեցինք Գանձասարի Վանքը, Տիգրանակերտի Բերդն ու ՀՕՄ-ի հովանաւորութիւնը վայելող «Սոսէ» Մանկապարտէզը եւ այլ տեսարժան վայրեր:

Արցախի ՀՕՄ-ի Մեկուսի Մասնաճիւղը նաեւ կազմակերպած էր շատ գեղեցիկ հանդիսութիւնը մը՝ նուիրուած ՀՕՄ-ի Հարիւրամեակին: Այս առթիւ Հանրապետութեան նախագահ Բագօ Սահակեան ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մետալով պատուեց ՀՕՄ-ի Կերպոնական Վարչութիւնը, իսկ ՀՕՄ-ի Արցախի Վարչութիւնը՝ ԼՂՀ «Երախտագիտութեան» մետալով: Անմոռանալի միջոցառումները իրենց լրումին հասան պաշտօնական ճաշկերոյթով մը:

Գանատայի շրջանի ընկերուէիները այցելեցին նաեւ Ախուրեան Շրջանի «Մօր եւ Մանկան» կեդրոնը: Կեդրոնը ունի նորօրեայ բոլոր կարելութիւնները պարունակող առողջա-

ԺԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Սա առաջին անգամ չէր. ես Հայաստանը տեսիլ էի մօտաւորապէս տապարիներ առաջ, բայց այս անգամուայ նամբորդութիւնս ուրիշ էր. ընկերուիներով էինք, բոլոր ՀՕՄուիներ, հարիւրի մօտ: Այնտեղ էինք մեր հոգուն հարազատ ՀՕՄի Հարիւրամեակին նուիրուած ձեռնարկների վերջին փուլն ամբողջացնելու:

Պէտք է ասել, որ արքայավայել ընդունելութիւն ունեցանք, վարդերով դիմաւորուեցինք, շինու պանդոկ, նոյն նախանաշ... հապա ձեռնարկներու, հիւրափումները՝ Հայաստանի Հանրապետութեան Վասմաշչութ Նախագահ՝ Սերժ Սարգսյան, Սփիւռքի Նախարարը, որոշ պաշտօնական անձների հետ, այս բոլորը, բոլորը շատ լաւ էին, շոայլորէն պատրաստուած... բայց այն, որ իմ սրախ դուր եկաւ մեր ացելութիւններն էին դպրոցներին, մանկապարտէզներին, «Մօր ու մանկան» առողջապահական կենտրոններն եւ յատկապէս երր Մուղնիի Սուրբ Գևորգ վանենում մեզ հիւրափուցին տաք լաւաշով, պանիրով ու բարմ կանաչեղիներով: Այդ, հիւրափուրեան ամենալաւ մենք էր, զգում էի որ իրենց արած սրտից էր բխում ու մեր սրտերին նստում, դա հարազատութիւն էր, մտերմութիւն, դա բարեկամութիւն էր: Նոյնը ես զգացի Արցախում: Մարդիկ աւելի հարազատ էին, ներւանում պաշտօնականութիւն շատ կար, նոխուրիւն, առասուրիւն, ի հարկէ պէտք է ասել, որ մեր հայկական սեղանները միշտ առատ են եղել: Բայց, բայց չէ՞ որ մեր հայրենիքը դեռ շատ կարիքները ունի:

Իսկ Արցախը: Այնտեղ արդէն ամէն ինչ փոխուում է, ինչպէս հաւատալ, որ պատերազմին աւերակ դարձած Ստեփանակերտը, տապը տարուայ մէշ այսպէս գեղեցիկ վերաշինուելու է: Շուշին այդպէս հպարտ նստել է բարձունեցին, կարծես արհամարելով գազան բշնամունքը: Հապա Տիգրանական բրուգութիւնը:

Հիմա, այս նամբորդութիւնը դեռ շատ պատի դաստիարակ է: Երազ: Տիսնելու Դամբադին, Կիւմրին, Սեւանը կապուտակ, մեր նահապետ՝ ալեւոր Արարատը, բառագագար Արագածը... իսկ մեր չինալ Երեւանը իր բատերապահներով, բանգարամներով, արհարաններով եւ գրախանութիւններով, լեցուն գիրերով:

Քաղցր երազ էր: Եւ ես արդէն կարօտում եմ Հայաստանը:

ԶՈՒՄ ՇԱՏՈՒԹԵԱՆ



Կ'այցելենք ՀՕՄ-ի «Սոսէ» մանկապարտէզ

պահական եւ բժշկական անհրաժեշտ սարքերն ու ծառայութիւնները: Կեդրոնը ունի նաեւ ծննդատուն ուր տարեկան աշխարհ կու գան մօտաւորապէս 1200 մանուկներ:

ՀՕՄ-ի հարիւրամեակի եզրափակիչ հանդիսութիւնները նոր ճանապարհ մը բացին մեր առջեւ: Իւրաքանչ էր ՀՕՄ-ի մանկապարտէզը նորօրեայ բարեկամական կերպութիւններուն:

ՀՕՄ-ի ԳԱՆԱՍՏԱՑԻ ՇՈՂ. ՎԱՐՉՈՒԹԻՒՆ



Առաջին Տիկնուն ներկայութիւնը առաւել փայլք տուաւ պաշտօնական ճաշկերոյթին:

Դրուագներ մասնաճիւղի կեանքէն



Փետրուար 27-ին Սբ. Աստուածածին եկեղեցին ներս կատարուեցաւ հոգեհանգստեան արարողութիւն մեզմէ յաւերժ հեռացած ՀՕՄ-ի ընկեր-ընկերութիւներու եւ բարերարներու շիշատակին: Աւարտին՝ ընկերութիւները հաւաքուեցան խորահն առջեւ, աւանդական խմբանկարին համար:



Ամանորի նախատօնակ. 10 Դեկտեմբեր 2010

ARS SOCIAL SERVICES REPORT (June 2010 - March 2011)

The Social Service had a total of 580 clients. Cases vary from housing to placement at nursing homes. This year most cases were related to social housing, and employment. For social housing the applications are completed online at the office, then printed and handed to the clients for mailing. Later follow ups are done when needed. In cases of employment resumes are prepared, and clients are assisted by referral and networking.

This year we had two cases of homeless elderly. For one we contacted the family, had them involved and were able to place him at a nursing home. Unfortunately the second elderly client has no family, and refused assistance regarding housing issues but we were able to help him with daily needs, such as clothing, food and directing him to shelters.

During the holidays monetary donations were made for needy families and on Christmas time we assisted 3 families with gift certificates.

At the same time we were approached by Very Rev. Father Meghrig to donate gift baskets to the needy families. With the consent of the clients we gave names of 4 families to St. Mary's Church to visit them with their gifts.

For New Year's celebrations, we organized our annual visit to 3 nursing homes to celebrate Christmas.

Each month lunch is prepared for Ararat nursing home on the last Wednesday of the month. Those who would like to make contributions, please approach to our office only, and contact Lolita Naranian.

There are 27 elderly at Ararat, 11 at North York, and 4 at Seven Oaks nursing homes. If anyone would like to join our volunteers to visit the elderly please contact the office.

Ung. Lolita Naranian has been attending the LIP council meetings, which is a Local Immigration Partnership Project that provides information to newcomers. By her joining this group we are able to network with other agencies. We have also been able to advertise our office in the booklet that has been provided by the council.

ARS SOCIAL SERVICES
(416) 495-0644

Հ.Օ.Մ.-ի «Ռուբինա» մասնաճիւղի տարեկան Տօնավաճառը (պազար)



Հայ Օգնութեան Միութեան «Ռուբինա» մասնաճիւղի այս տարեշրջանի տօնավաճառը տեղի ունեցաւ 6-7 նոյեմբեր, 2010-ին, Թորոնթոյի Հայ Երիտասարդական Կեդրոնի ընդունելութեան սրահին մէջ:

Ժամը 11-ին, ներկայութեամբ Ս. Աստուածածին եկեղեցւոյ Հովհաննեսի Տէր Մեղրիկ Ծ. Վարդապետ Բարիքեանին, Հ.Յ.Դ. Ս. Թէհլիքեան Կոմիտէի Ներթապահ՝ Ընկ. Վաչէ Գրլապոգեանին, Հայ Եկեղոնի քոյր միութիւններու ներկայացուցիչներու, ՀՕՄ-ի Շրջանային Վարչութեան Օնթարիոյի ներկայացուցիչներու՝ ընկ. Գեղուէի Պատթաճեանի եւ ներկ. Վարսենիկ Սարգսիսեանի եւ կարգ մը հայրենակլիցներու եւ ՀՕՄ-ականներու, կատարուեցաւ պազարի բացման արարողութիւնը:

Տօնավաճառի յանձնախումբի առենապետուէի՝ ընկ. Ալիս Թաշճեանի երախտագիտական խօսքեր ուղղեց յանձնախումբի ժրաշանացուցին պազարի ձեռնարկը, Հայր Բարիքեանին եւ Հոգաբարձութեան, որ արտօնութիւն տուին յանձնախումբին օգտագործելու եկեղեցւոյ խոհանոցը, ինչպէս նաև Հրաւիրեալներուն իրենց ներկայութեան համար:

Ապա, «Ռուբինա» մասնաճիւղի առենապետուէին՝ ընկ. Իոէն Թելիմեանը ներկայացուց պատույ ՀՕՄ-ուէի՝ ընկ. Սոնա Արթինեանը գնահատելով անոր տարիներու ՀՕՄ-ին մատուցած ծառայութիւնները եւ զինք հրաւիրեց կատարելու պազարին պաշտօնական բացումը: Երբ ընկ. Արթինեան հատեց բացումին կապոյտ ժամանելը, Հայր Բարիքեան օրհնեց պազարը մալթելով որ այսպէս նեղութիւններով իրականացուած պազարը բերէ յանձնախումբի

սպասածէն առաւել հասոյթ մը: Պաշտօնական բաժնի աւարտին ընկ. Վաչէ Գրլապոգեան նաև իր քաջալերական խօսքերը ուղղեց ՀՕՄ-ի ընկերուէիներուն բարեմաղթելով յաջող պազարը:

Ներկաները մօտեցան պազարի գանազան տաղաւարներուն: Կային արդուազարդի, խոհանոցային, հիւրասիրութեան, Կաղանդի եւ Ս. Ծնունդի ապրանքներ, ինչպէս նաև փոքրիկներու հագուստեղին եւ այլն: Ճաշին մասը նաև ճոխ էր եւ համարած:

Պազարի ծրագրին մաս կը կազմէր նաև Sick Kids-ի գանձանակը, որուն մօտեցան տասնեակ այցելուներ կատարելով իրենց նուիրատութիւնը:

Կիրակի առաւտեան պազարը ունեցաւ նաև անակնկալ այցելուներ Մոնթբէլէն՝ ՀՕՄ-ի Շրջանային Վարչութեան ատենապետուէի՝ ընկ. Աննա Պուկարեանը ընկերակցութեամբ ընկ. Վարդուկ Պէզճեանի:

Պազարի վերջաւորութեան յայտարարուեցան վիճակահանութեան արդիւնքները:

Այս տարի նուէրները կը կազմէին կանիկի գրամ: Յայտարարուեցան հետեւեալ 4 շահողներու անունները՝

Առաջին նուէր, 2000 տոլար, Տիկ. Թամար Մուրատեան

Երկրորդ նուէր, 1000 տոլար, Պրն. Վաչէ Գրլապոգեան

Երրորդ նուէր, 500 տոլար, Պրն. Շանթ Ղազարեան

Չորրորդ նուէր, 500 տոլար, Տիկ. Լիլիթ Բախչեան

Ֆէեւ այս տարեցրջանին Հայ Կեդրոնի նորոգութեան պատճառով պազարը տեղի ունեցաւ Երիտասարդական Կեդրոնին մէջ, սովորականէն աւելի փոքր տարողութեամբ:

Թղթակից

ՀՕՄԻ ԱՄԱՌՈՒՅԻՆ ԾԱՄԲԱՐ ՑԱԶԱԽՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒԻ ՏՊԱԽՈՐՈՒԹԻՒՆԵՐԸ

Ես անհամբեր կը սպասեմ որ ՀՕՄի Ամառնային ծամբարը վերադառնամ: Մենք չաբաթ ուրախ ժամանակ կ'անցրունք: Երկուշաբթի, Երեքշաբթի, Չորրեքշաբթի, Հինգշաբթի օրերը խաղեր կը խաղանք, արուեստ կ'ընենք, համակարգիչն վրայ կը խաղանք ու հայերէն երգեր ու պարեր կը սորվինք: Նաև Զորեքշաբթի օրերը Pizza կ'ուտենք եւ Ուրբաթ օրերը Տիկին Սիլվան մեզի պատյուներու կը տանիք: Ես չեմ կրնար սպասել, որ ամառ ըլլայ, որ ետ ճամբար երթամ:

ՄԵՂԵՐԻ ԿՈՍՏԱՆԵԱՆ

Ես շատ կը սիրեմ ՀՕՄի Ամառնային ծամբարը: Ամէն Ուրբաթ եթէ օրդ հաճելի ըլլայ Տիկին Սիլվան եւ Երիտասարդ ուսուցիչները մեզի պտոյտի կը տանիքն: Ճամբարում մենք հայ երգեր, արտասանութիւններ եւ պարեր կը սովորենք: Մենք արուեստի դասեր կ'ունենանք, համակարգիչն երգերու վայրութիւններու կը ժամանակահիմք մէջ խաղեր կը խաղանք ու մարզարակի մէջ խաղեր կը խաղանք: Ամէն տարի, վերջին օրը ծամբարի մէջ, մենք հանդէս մը կ'ունենանք: Ամէն Հինգշաբթի օր մենք խումբերու կը բաժնուինք եւ ուրիշներուն կը փորձենք յաղթել: Շարժապատկեր կը դիտենք եւ կ'ուրախանանք: Ես ճամբար գայի ծիլիկէն: Դամար Օհանը միշտ իմ ամէնալաւ ընկերն է: Կը յուսամ նորէն այս ամառ յաճախել ծամբարը:

ԱՅԻ ԽԱՎԱՏՇԵՆՆ

Ամբան ամիսներուն երբ դպրոցը փակ է, ՀՕՄի Ամառնային ծամբարը կը սկսի: Ճամբարի ընթացքին դամբար չկայ, այլ՝ խաղեր եւ պտոյտներ: Չորեքշաբթի օրերը մենք Pizza կ'ուտենք: Մենք ծամբարը «Pajama Party» կ'ունենանք: Ամէն

• • • ⇒ ⇒ ⇒

Կտոր մը Երեւան՝ Թորոնթոյի մէջ

Վերջին երկու տասնամյակներու
ընթացքին, տարուէ տարի հետզհետէ
աւելի հռչակաւոր դարձած է Հայ Օգ-
նութեան Միութեան «Ծուբինա» մաս-
նաճիւղի կազմակերպած՝ «Տոհմիկ
Օր»ը, Թորոնթոյի մէջ: Սա զարմանալի
երեւոյթ է: ի՞նչ կայ աւելի հոգեպա-
րար ու հպարտութիւն հրահրող, քան
մեր պապենական հողերու պատկանե-
լիութեան զգացումը. եւ աւելին՝ ո՞վ
կայ զայն լաւագոյնս դրսեւորող՝ քան
ՀՕՄի անձնուրաց ընկերուհիները,
գլխաւորութեամբ Հուրի Նաճարեանի,
որուն կը պարտինք այս ազգայնա-
շունչ գաղափարին մտայլացումն ու
մզումը: Այս տարի, Հայ Կեդրոնի շի-
նարարական դրութեան պատճառով,
քիչ մը աւելի պէտք էր համբերէինք
ըմբոշնելու համար այս անդամա՛ Էրե-
բունի-Երեւանի Տոհմիկ Օրը, տասնեօ-
թերորդը «Տոհմիկ Օր»երու չարքին:

Հաբաթ 27 Նոյեմբեր 2010 երեկոյ-
եան ժամը 6:40ին կը հասնինք ՀԲՀՄԴ
համալիր: Թողոնթոյի ցուլալ իր ներկա-
յութիւնը յայտարարած է արդէն. մարդիկ
վայրկեան առաջ ներս մտնել կ'ուզեն: «Բարի Գալուստ Երեբունի-Երեւան» լո-
գունքը մուտքին, տոնմիկ տարազներով
շրջող հայուհներ իրենց ժպտերես ու հիւ-
րնկալ կերպարով արդէն իսկ մոռցնել
կու տան մեզի պաղը: Կը մօտենանք որ-
պիչսպի մեր սեղանի տեղեկութիւնը ստա-
նանք, ապա իւրաքանչիւր ընտանիք կը
ստանայ Տոհմիկ Օրուայ գիրքին օրինակ
մը: Կ'անցնինք ցուցադրութեան սեղա-
նին մօտէն: Հայկական տարբեր տեսակի
իրեր, 1920ական թուականներէն թան-
կարմէք ձեռագործներ - «Ալիսից Օֆի-
կին» կը կարդամ մէկուն վրայ...արդեօք
որքան յիշատակ կայ այդ ձեռագործնե-
րուն մէջ: Նուոփ տեսքով զանազան զար-
դեր, շրջանակուած արուեստի գործեր,
ինչպէս նաեւ լուռ աճուրդ՝ ոսկի մատա-
նիներու եւ հայկական տարազով պուպ-
րիկի: Սրահի մուտքին, ըստ ՀՕՄի որդեգ-
րած գեղեցիկ սովորութեան, հայկական
տարազներ հագած բազմաթիւ ՀՕՄուհի-
ներ, հայկական քոնիաքով եւ տուրմով կը
դիմաւորեն մեզ: Անմիջապէս աչքիս կը
զարնէ բեմի յարդարանքը, բարձր ճաշա-
կով, բժախնդրօրէն պատրաստուած, ար-
ուեստագէտ՝ Յակոբ Ճանազեանի կողմէ:
Բնմի կերպոնը, Սարդարապատի կամար-
ներուն ներքեւ՝ Արդիշտի Ա.ի սեպագիր
արձանագրութիւնը, ձախին՝ Մայր Հա-
յաստանն է ծառացած, սուրբ ի ձեռին,
իսկ աջին՝ Երեւանի զինանշանը. չորս
կողմ եռագոյնը կը ծածանի պանծու-
թեամբ: Արդէն իսկ կը փոխադրուիմ Երե-
ւան. կ'անցնինք «Պոռշեան»ով, «Ամիր-
եան»ով ու կը հասնինք «Սարեան» սե-
ղան: Անմիջապէս կը տեղաւորուինք եւ
կը սկսիմ թերթատել Օրուան գիրքը.
գիրքն ի՞նչ... գանձը ըսենք արդար ըլլա-
լու համար: Քաղուածքներ, Երեւանի
քայլերգ, կիմմայ, աշխարհագրութիւն,
փառահեղ պատմութիւն, սրբակերտ ան-
կախութիւն, կրօնք, մշակութային ժա-

ռանգութիւն, Հարսանիք, ասացուածք-ներ, ազգային պար, տարազներ, ար-ուեստ, լեզու, Անեակ, Շիրազ.... տօներ... եւ մայրս անդիէն անմիջապէս դիմել կու տայ՝ ազգային խոհանոց. ամենայն բժախնդրութեամբ պատրաստուած:

Երեկոն կը հանդիսավարէ ընկ-
չուրի Նաճարեան, Օրուան յանձնա-
խումբի ատենապետը: Բացման իր հա-
կիրճ խօսքէն անմիջապէս ետք, պատկե-
րիզի միջոցով, Հ. Հ. Սփիլուքի նախարար՝
վսեմաշուր Հրանուշ Յակոբեան կը փո-
խանցէ իր սրտի խօսքը, չնորհաւորելով
ՀՕՄի «Խուռականա» մասնաճիւղը. «Գուշ
կարողացել էք մեր հայկական, ազգային
կարեւոր տօնը դարձնել ձերը, ձեր սե-
փականը. դա նշանակում է որ դուք հա-
ւատում էք մեր արմատներին.... Հայաս-
տանը ձեր մէջքին է:» Յակոբեան կը շեշ-
տէ ՀՕՄի դերը մեր աւանդութիւնները
երիտասարդներուն փոխանցելու մէջ,
նաեւ կ'անդրադառնայ մեր մեսրոպեան
ոսկենիկ մայրենիկի կարեւորութեան եւ
մեր գաղութի հայ դպրոցներու հայա-
կերտման գերին: Պատկերիզը կը շարու-
նակուի Երեւանի քաղաքապետ՝ Գագիկ
Բեգլարեանի շնորհաւորական խօսքով.
ան Էրեբունի Երեւան Տոհմիկ Օրը կ'ան-
ուանէ ազգային համախմբման տօն մեր
ժողովուրդի համար եւ սիրոյ խոստովա-
նութիւն՝ Երեւանի:

Ապա ծայր կ'առնէ գեղարուես-
տական յայտագիրը. բեմասաց եւ մտա-
ւորական՝ Գայիանէ Մինասեան, գե-
ղարուեստական բարձր ոճով կ'ըթեցէ
Էրեբունի Երեւանի պատմութեան մա-
սին պատրաստած իր երկարաշունչ
գրութիւնը, քաղաքի ծնունդէն մինչ
այս օրերս 2792 տարիներու գոյատեւ-
ման երթի մասին, մերթ ընդ մերթ տե-
ղի տալով երգին ու պարին: Մինաս-
եան Երեւանի պատմութիւնը կ'անուա-
նէ Հայկ Նահապետի նիզակի, Դաւիթի
Էրեբական իմաստութեամբ շողացող՝
մեր հող ու ջրի հերոսական պատմու-
թիւն, ազգային վեհ արժանապատուու-

թեան փայլուն օրինակ: «200 տարուայ շրջանի մէջ, 14 անգամ ձեռքէ ձեռք անցած է երեւանը... իւրաքանչիւր Առաւօտ Լուսոյի հետ շտկած է իր մէջ-քը» կ'ըսէ ան: Անդրագառնալով 1918 Մայիս 28ին, Հայաստանի երկրորդ անկախութեան՝ 21 Սեպտեմբեր 1991ին նաեւ Արցախի ազատագրութեան ու հայ ժողովուրդի արժանիքներուն, ան կ'ըսէ որ հայ ժողովուրդը արժանապատուութեամբ ծածանեց իր եռագոյնը ամէն կրթուած մարդ պատրաստ պիտի ըլլայ գլխարկը հանել ի յարգանս հայ ժողովուրդին:

Մէջ ընդ մէջ սրահ մուտք կը գործեն Արգիշտի թագաւորը իր չըախում-բով. Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Թորոնթոյի «Գլածոր» մասնաճիւղի վերակազմուած պարարուեստի ուսումնարանի տղաքը գլխաւորութեամբ՝ տաղանդաւոր պարուսոյց եւ մենապարող՝ Լոռի Նաձարեանին, վկայեալ՝ Հայաստանի Պարի Պետական Ուսումնարանէն: Սուրեկը իրենց ձեռքին՝ պարը գոյատեւման եւ յաղթանակի արտացոլացումն է, որը բարձրօրէն կը գնահատուի ներկաներուն կողմէ Անոր կը յաջորդեն վերոյիշեալ ուսումնարանի աղջիկները, որոնք իրենց նացանքով եւ հեղաճկուն շարժուձեւերուով կը հմայեն ներկաները: Ապա դրօշները պարզած մուտք կը գործեն Հայաստանի 12 մայրաքաղաքները եւ մայր Հայաստանը խորհրդանշող տարագաւոր հայորդիներ, հպարտ քայլուածքով, պաստառներ բարձր բռնած, որոնց վրայ կը կարդանք մայրաքաղաքներու անունները վերջինն է 2792ամեայ Երեւանը, որուն խորհրդանիշն է փոքրիկն Հայկը: Որքա՞ն կը պատշաճի Մ. Սարեանի պատկերացումը. «Հներից հին ու նորերից նոր, Հայողովորդի բուոր մայրաքաղաքների մայրաքաղաքն է Երեւանը»: Զուգահեռ Գայիսանէ Մինասեան տեղեկութիւններ կու տայ ամէն մէկ մայրաքաղաքի մասին, ապա կ'ամբողջազնէ բակով «մենք

ենք Երեւանը. բոլոր նրանք որ հայ լինելու հպարտութիւնը ունին:» Տաղանդաւոր երգչուհի Սոնա Յովսէփիեան ապրումայ կը ներկայացնէ Երեւանի օրհներդի՛ Երեւան-Երեքունին, արժանանալով ներկաներու բուռն ծափերուն: Գնահատեին է աշխատանքը բոլոր գերակատարներուն, թէ՛ բեմին վրայ թէ՛ բեմի ետին:

Հայր Մեղրիկ Ծ. Վարդապետ
Բարիքեան կը փոխանցէ իր սրտի խօս-
քը, վեր առնելով ՀՕՄի հայապահպան-
ման եւ հայակերտման կարեւոր գերլ-
ջեռնարկին անդրադառնալով կ'ըսէ որ
ոչ ոք պիտի կարենար երեւանը, էրե-
բունին մեր կեանքին մէջ իրականու-
թիւն դարձնել. այս կը պարտինք ձեզի,
սիրելի ՀՕՄուհիներ:

Սեղանի օրհնութենէն ետք կերու-
խումը ձայր կ'առնէ եւ կը հնչէ երեկոն
ճոխացնող՝ «Մափս» նուագախումբը
«Երեւանի սիրուն աղջիկ» երգով որուն
կը յաջորդեն մեր հայկական գեղեցիկ
երգերն ու երաժշտովիթնը, «Եկ այս գի-
շեր արթուն մնանք մինչեւ լոյս...»,
«Եղէք»... արհեստավարծ դուղուկահարն
ու ջութակահարը մեզ կը հմայեն իրենց
տաղանդով: Մինչ այդ Երեւանեան խո-
հանոցի աւանդական համով ու հոտով
պատրաստուած ուտելիքները իրար վրայ
կը հասնին ու ծածկեն սեղանները.
լաւաշով փաթթուած ձուկը, չիրով բրին-
ձը... իսկ անդին սիրային պարեղանակ-
ները արդէն սոտքի կը հանեն զոյգե-
րը... տրամադրութիւնները բարձր են:
Քիչ ետք կը լսուի «խորովածը շատ լաւ
բան է... տույ տույ տույ....» երգը ու
յանկարծ մուտքը կը գործէ խորովածը ու
անոր կը յաջորդէ գաթան, որուն մէջը
զետեղուած լուման անպայման մէկու մը
բախտը պիտի բանայ:

Հուրիբ Նաճարեանի շնորհակալական խօսքէն ետք, «Երեւանը երէկ եւ այսօր» խորագրով տեսաերիզը կը ցուցադրուի, որը պատրաստութիւնն է Արա Մկրտիչեանի: Վիճակահանութեան տոմսերու հետ առնչուող նուէրները ուսկեզօծ պայուսակներով բեմին վրայ կը շարուին. ամէն ինչ լաւագոյնս կազմակերպուած: Ներկաներուն մէջ է տաղանդաւոր երգչուհի Անահիտ Կուտսուղեանը. ան զուգերգներով առաւել փայլք մը կու տայ ձեռնարկին: Մասիս նուագափումբի երգիչը իր տիրապետող ձայնով արդէն գրաւած է բոլորին ուշագրութիւնը: 500 հայորդիներով լեցուն այս սրահը միացեալ Հայաստան մըն է...: Հայաստանցին ու սփիւռքահայը մէկտեղ, մտերմիկ, ձեռք ձեռքի կը պարեն մեր պապերու չուրջ պարերը. իսկ իրենց մէջտեղ խանդավառ պար մըն է որ ծայր կ'առնէ. Լոռին, Արթիւրը, Արտան, բոլոր պարողները դէմ գիմաց...մինչ անդին, բեմին վրայ, փոքրիկն եւան Անահիտին նայելով, ձեռքերը ծօճելով ու ոտքերը ամուր գետին զարնելով արդէն գրեթէ տիրապետած է պարին: ի՞նչ հաճելի եւ հարազատ մթնոլորտ է սա....: Յոյս վառ է. սրահէն կը մեկնիմ բարձր տրամադրութեամբ ու անհամբեր կը սպասեմ յաջորդին:

ԹԱՄԱՐ ՏՕՆՆԴԻԵՏԵԱՆ

◀◀◀ • • •

Ուրբաթ օրերը պտոյաժի կ'երթանք: Պտոյաժի տեղերը Տիկին Սիլվան կ'որոշէ, որոնք շատ հաճելի տեղեր են: Օրուան ընթացքին զանազան խաղերով կը զբաղինք, օրինակ՝ կը պատրաստենք ձեռային աշխատանքներ եւ նաեւ բակը կ'եղենք մարզական խաղեր ընելու: Ճամբարի վերջին շաբաթները կը սկսինք հանդէսի պատրաստութեան, որ շատ հաճելի է: Հանդէսի ընթացքին մենք ցոյց կու տանք մեր ծնող-ներուն մեր պատրաստած ձեռային աշխատանքները եւ պտոյաներուն նկարները: Ես ճամբարը շատ կը սիրեմ: Ես անհամբեր կը սպասեմ ճամբարին:

ԴԱԼԱՐ ՕՀԱՆ

ՀՕՄԻՒ Ամառնային ծամբար, քեզի կը սպասեմ անհամբեր այս ամառու: Միշտ կը յիշեմ ամէն տարի երբ ծամբար կ'երթամ չատ լաւ յիշատակներ կ'ունենամ, նոր եւ անցեալի ընկերներով հաճոյք եւ խանդավառութիւն կը գտնեմ մեր ուրախ խաղերով եւ հաճելի պտոյտներով: Յուսամ նորէն կրնամ երթալ եւ կրին ուրախանալ:

Ես անհամբեր կը սպասեմ ՀՕՄի Ամառնային ծամբարին։ Հիմա Փետրուար ամիսն է, չեմ կրնար սպասել ե՞րբ թուլիս ըլլայ։ Մենք հոն տեսակ-տեսակ բաներ կ'ընենք։ Օրինակ- խաղեր կը խաղանք, ձեռային աշխատանք կ'ընենք, նոր ըն-կերներու կը ծանօթանանք, պար կը սորվինք եւ ամէն Ուրբաթ պաղպատի կ'երթանք։

Ամէնէն կարեւորը հայերէն կը շարունակենք խօսիլ եւ կարդալ: Այս տարի երեք շաբաթ պիտի բացակայիմ ձամբարէն, որովհետեւ Հայաստան պիտի երթամ:

ՍԱՐԻՆ ՀԱՐՇԱԿԵԱՆ

Ահաւասիկ ամառը կը մօտենայ եւ ես մեծ հաճոյքով կը յիշեմ ՀՕՄի Ամառ-նային ձամբարը: Եօթը շաբաթ պտոյտներու գացինք, խաղցանք, շրժապատկեր-ներ զիտեցինք: Կը յիշեմ երբ ընկերներուս հետ ոտնագնդակ կը խաղայինք: Այս ամէնը կը կատարուէր Տիկին Սիլվայի տնօրինութեամբ: Ան մեզի համար հետաքր-քիր պտոյտներ կը կազմակերպէր, կարգ ու կանոնին կը հետեւէր եւ կը պահանջէր, որ միշտ հայերէն խօսինք: Կային նաեւ փորձառու ուսուցիչներ եւ խորհրդական-ներ, որոնք իրենց փորձառութեամբ եւ ընկերական խորհուրդներով աղուոր խա-ղեր կը խաղային մեզի հետ: Շատ անհամբեր եմ թէ ե՞րբ նորէն ամառը պիտի գայ, որ ձամբար երթամ:

Ես միշտ կը յաճախեմ ՀՕՄԻ Ամառնային ձամբարը: Ես ձամբարը շատ կը սիրեմ, որովհետեւ ընկերներս կը տեսնեմ, խաղեր կը խաղանք, պտոյտներու կ'երթանք եւ շատ հաճելի ժամանակ կ'անցընեմ: Վերջին օրը ձամբարին, մեծ հանդէս մը կ'ունենանք եւ երգեր կ'երգենք, կ'արտասանենք, արտասանութիւններ եւ մեծ շուրջ պարով կը փակենք ձամբարը:

ՄԱՍԻՍ ԳԵՐՐԳԵԱՆ

Օթթառուայի «Սեւան» մասնաճիւղի տարեշրջանը

ՀՕՄ-ի Օթթառուայի «Սեւան» մասնաճիւղը իր 43 անդամներով 2011-ին եւս կը շարունակէ իր անդամական ժողովները, որոնք տեղի կ'ունենան կիրակի օրերը Արարատ գվարոցին յատկացուած չէնքին մէջ կամ ընկերուհիներէն մէկուն բնակարանը:

Այս տարեշրջանին ան կազմակերպած է հետեւեալ ձեռնարկները:

— Տարեկան պազար, որուն Օթթառուայի գաղութը անհամբեր կը սպասէ եւ միշտ կը քաջալերէ:

— Տարեկան պարահանդէս:

— Արարատ գվարոցի աշակերտներու կաղանդ, կաղանդի ծառ զարդարել աշակերտներուն հետ ՀՀ դեսպանատան մէջ, տիկին Նայիրա Յակոբեանի ներկայութեամբ:

— Միջինք:

— Դաշտագնացութիւն:

— Կանանոր նաւապտոյտ:

— Տարեկան Սեմինարին յաջորդող նախաճաշ ՀՀ Դեսպանատան մէջ, ներկայութեամբ պրն Արման եւ տիկ. Նայիրա Յակոբեաններու, եւ շուրջ 150 ընկերուհիներու:

— Հայ որբի մը հոգատարութիւն:

— Հիւանդ ընկերուհիներու այցելութիւն:

— Նորեկ ընկերուհիներու բարի գալստեան այցելութիւն:

Հաւատալով հայեցի դաստիարակութեան Օթթառուայի Մշակութային Միութեան Արարատ գվարոցին հետ գործակցաբար մասնաճիւղս կը տրամադրէ 2 ընկերուհիներ որպէս ուսուցչի, որոնք իրենց լաւագոյնը կուտան մէր մանուկներուն հայկական ուսում եւ ընկերային ջերմ մթնոլորտ ապահովելու համար:

Օտար շրջանակներու մէջ ՀՕՄ-ի իր

քարոզչութիւնը կատարելու նպատակով գործակցած է զանազան օտար բարեսիրական կազմակերպութիւններու հետ կազմակերպութիւններու հետ համապատասխան համակարգի գործակութեամբ:

Զերմ յարաբերութիւն հաստատած է ՀՀ Դեսպանատան հետ, Ս. Մեսրոպ եկեղեցիի եւ Օթթառուայի Հայ Մշակութային կազմակերպութեան հետ մասնակցելով եւ քաջալերելով բոլոր ձեռնարկները:

Արարատ դպրոցի աշակերտներու կաղանդը ՀՀ Դեսպանատան մէջ մասնակցելութիւն:

Տարեկան պազարի բացումն առաջ



Միսիսուկայի «Առագաստ» մասնաճիւղը



Ծրջանային վարչութեան այցելութիւնը կ'ընդունինք

Միսիսուկայի «Առագաստ» մասնաճիւղը իր աշխատանքներուն սկսաւ ընտառութիւնէն անմիջապէս ետք: Մասնաճիւղը իր ընթացիկ աշխատանքներու կողքին տասը ընկերուհիներով մասնակցեցաւ Քինկսթընի մէջ ՀՕՄ-ի ըրջանային Վարչութեան միջ-անդա-

մական հանդիպումին, կազմակերպեցինք մեր տարեկան պազարը որ պսակուեցաւ յաջորդութեամբ:

ՀՕՄ-ի Թորոնթոյի «Խուբինա» մասնաճիւղին հետ միասին ունեցանք մեր կաղանդի ընկերային ձեռնարկը. յարգեցինք մեզմէ բաժնուող ՀՕՄուհիներու յիշատակը, հոգեհանգիստի պաշտօն կատարուեցաւ ներկայութեամբ մեծ թիւով ընկերուհիներու. մեր ընկերուհիներէն ոմանք ներկայ գտնուեցան Ծրջանային Վարչութեան կողմէ կազմակերպուած շահեկան եւ հետաքրքրական սեմինարին Օթթառուայի մէջ:

Մեծ ուրախութեամբ տօնեցինք մասնաճիւղի հիմնադրութեան 20-ամեակը, ինչպէս նաև ՀՕՄ-ի օրը: Զեռնարկի ընթացքին նաեւ ծաղկեփունջերով գնահատեցինք ընկերուհիները Սիսի Սապունճեանի եւ Արմինէ Ղարախանեանի աշխատանքը ՀՕՄ-ի Միսիսուկայի մասնաճիւղէն ներս (ձախի նկարը):

Գէմպրիճի «Մեղրի» մասնաճիւղի տարին



Ծարաթօրեայի
աշակերտները
եկեղեցի
Կ'ացելն

2010-2011 տարեշրջանին ՀՕՄ-ի «Մեղրի» մասնաճիւղը աշխայի գործունէութիւն ունեցաւ Գէմպրիճի մէջ: Կազմակերպեց տարեկան ձեռնարկներ, մասնակցեցաւ ուղեկից մարմիններու ծրագիրներու իրականացման եւ մօսէն հնտեւեցաւ ՀՕՄ-ի Մեղրի մասնաճիւղի Շաբաթօրեայ վարժարանի աշխատանքներուն:

Սեպտեմբեր 2010-ին մասնաճիւղը մասնակցեցաւ Ս. Խաչի եւ Մուսա Լերան հանդիսութեանց աշխատանքներուն: Դեկտեմբերին ընկերային յաձնախումբի կազմակերպեց կազմակերպութեամբ տեղի ունեցաւ նոր տարուայ հաւաքոյթ Պոտ-Լուս, որ մեծ խանդավառութիւն ստեղծեց անդամներուն եւ համակիրներուուն մօտ: Մարտ 2011-ին ընկերային յաձնախումբը կազմակերպեց ընտանեկան երեկոյ՝ ընթրիք եւ Բինգո, Հայ կեղրոնէն ներս: Ներկայ էին Շաբաթօրեայ վարժարանի աշակերպութեամբ պատանիները իրենց ծնողներով եւ ՀՕՄ-ի ընկերուհիները իրենց ընտանիքներով: Զեռնարկ կոկիկ շահ մը ապահովեց մասնաճիւղիս:

ՀՕՄ-ի եւ մայրերու օրուայ տօնակատարութիւն տեղի ունեցաւ Կիրակի 8 Մայիս 2011-ին, Հայ կեղրոնէն մէջ, օրուայ պատգամաբերն էր Հայր Գեղարդ Վրդ. Քիւստէքեանը: Սոյն ձեռ-

նարկին իրենց մասնակցութիւնը բերին ՀՕՄ-ի Շաբաթօրեայի աշակերտները:

ՀՕՄ-ի Շաբաթօրեայ վարժարանը մեծ տեղ կը գրաւէ մասնաճիւղի գործունէութիւն ծիրէն ներս: Այս տարի Վարժարանի վերամուտը տեղի ունեցաւ 17 Սեպտեմբեր 2010-ին 52 աշակերտներով: Վարժարանը ունի տնօրէն մը եւ 5 ուսուցչուհիներ որոնց կողքին կը գործէ ծնողական յանձնախումբը: Ծնողական յանձնախումբը այս տարի կազմակերպեց հետեւեալ ձեռնարկները՝ Halloween-ի առթիւ աշակերտները այցելեցին Astrom ադրասլը, Կաղանդին եւ Ս. Զատիկ ունեցան յատուկ ձեռնարկներ: Վերջապէս վարժարանի աշակերտներն են որոնք կը նոխացնէն Հայ կեղրոնին եւ ՀՕՄ-ի ձեռնարկներուն գեղարուեստական յայտագիրները: Վարժարանին ամավելի հանդէս տեղի ունեցաւ 26 Յունիս 2011-ին:

Ամառնային ճամբարը տեղի պիտի ունենայ Յուլիս 11-29, 2011: Ժամբարը ունի մէկ ուսուցչուհի եւ երկու օդնականներ:

Այս տարի մասնաճիւղը ձեռնարկեց եւ իրականացուց Համբա մարզան-քի գասընթացք մը շաբաթը երկու օր, ընկերային համելի մթնոլորտ մը ստեղծելով Հայ կեղրոնէն ներս:



«Մեղրի» մասնաճիւղի ՀՕՄ-ի եւ Մայրերու Օրուան տօնակատարութիւնը



Տասնհինգ երեց մայրեր գեղեցիկ ծաղկեփունջերով պատուեցան

Գէմպլիճի մէջ, ՀՕՄ-ի եւ Մայրերու օրուայ տօնակատարութիւնը տեղի ունեցաւ Մայիս 8, 2011-ին, երեկոյեան ժամը 6:00-ին: Ներկայ էին շրջանիս Հոգեւոր Հովիւները, պատկան մարմիններու ներկայացուցիչները, Շաբաթօրեայ վարժարանի աշակերտութիւնը, տնօրինութիւնը եւ ուսուցչական կազմը, Ուսումնական մարմինը, Ծնողական յանձնախումբը եւ ՀՕՄ-ի շուրջ 200 համակիրներ:

Զեռնարկը սկսաւ Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգներով: Բացման խօսքը եւ հանդիսավարութիւնը կատարեց ընկ. Մարլէն Կարպուշեան: Մէկ վայրկեան յտանկայս լուութեամբ յարգուեցաւ յիշատակը կեանքէն առ յաւէտ բաժնուած մայրերու եւ ՀՕՄ-ի ընկերուհիներու:

Գեղարուեստական յայտագրին մասնակցեցան շաբաթօրեայ վարժարանի աշակերտները, «Կիլիկիա» երգչախումբը, դաշնակի վրայ ելոյթ ունեցաւ Շաբաթօրեայի աշակերտ Մանէ Գարաեագուաեանը, իսկ ջութակի վրայ՝ տիկին Կարինէ Գարաեագուաեանը, որ ներկայացուց հայերէն երգերու գեղեցիկ փունջ մը:

Ապա օրուան հանդիսավարը ներկայացուց պատգամաբեր Հոգեւնորհ Հայր Գեղարդ վրդ. Քիւսպէքեանը՝ Հոգեւոր Հովիւն Սուրբ Պողոս:

Եւ հոգեւոր պատասխանատու Ազգային Առաջնորդարանի Քրիստոնէական դաստիարակութեան խորհուրդին: Հայր Սուրբը տպաւորիչ եւ հաճելի ձեւով ներկայացուց ՀՕՄ-ի գործունէութիւնը եւ հայ մայրերու ու ՀՕՄ-ուհիներու ծառայասէր եւ նուիրական աշխատանքը: Հայր Սուրբը նաև շետեց ՀՕՄ-ի շաբաթօրեայ վարժարանի կարեւորութիւնը գաղութէն ներս եւ թելագրեց ներկաներուն, որ արժեւորեն, գուրգուրան եւ պահպանեն գայն: Իր խօսքի աւարտին ան ըստ. «Կ'ըսեն թէ չկայ աւելի սրտարուկս աղօթք քան մօր մը աղօթքը, երբ որ մայր մը կ'աղօթէ իր զաւակին համար, երկնքը պատրաստ վիճակի մէջ կը գտնուի. ՀՕՄ-ը մայրն է հայ ժողովուրդին, որ կ'աշխատի եւ կը գործէ մօր մը սրտի բարախումին համաձայն»:

ՀՕՄ-ի վարչութիւնը այս տարի եւս պատուեց շրջանիս տասնհինգ երեց մայրեր գեղեցիկ ծաղկեփունջերով: Մոմավառութեան արարողութիւնը կատարեցին ՀՕՄ-ի «Մեղրի» մասնաճիւղի ատենապետուհին ընկ. Հուրի Գասամանեանը եւ ընկ. Անժէլ Պալճեան, իսկ առաջին նուիրատուութիւնը կատարուեցաւ ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան կողմէ: Երեկոն փակուցաւ Հայր Սուրբին պահպանիչով:



Մեր ժրաշան ընկերութիւնները՝ գործի վրայ

Սէնթ Գալորինգի «Արագ» մասնաճիւղի 2010-2011 տարեշրջանը

ՀՕՄ-ի Սէնթ Գալորինգի «Արագ» մասնաճիւղը 2010-2011 տարեշրջանին ունեցաւ խանմէկ անդամներ եւ գործեց ինք վարչական անդամներով: Ունեցաւ իր վարչական եւ անդամնական ժողովները, իսկ նոյեմբեր ամսուան ընթացքին հանդիպում ունեցաւ ՀՕՄ-ի գանատայի շրջանային վարչութեան հետ:

Այս տարեշրջանին, մասնաճիւղը կարողացաւ կազմակերպել միայն միջինի ձեռնարկը որ տեղի ունեցաւ 7 Մարտ 2011 կիրակի յաւարտ Ս. Պատարագին Ուլքանական եկեղեցւոյ սրակին մէջ: Զեռնարկը անցաւ յաջող, հանելի մթնոլորտի մէջ. ճաշերը պատրաստած էին անդամներն ու կարգ մը համակիրներ:

ՀՕՄ-ի «Յառաջ» շաբաթօրեայ դպրոցին ներս մեր աշակերտները կը շարունակեն իրենց հայեցի դաստիարակութիւնը: Ուսուցիչները նիգ չեն խնայեր բրձելու մեր մատղաշ սերունդը ազգային ոգիով:

Համիլթոնի «Արեւ» մասնաճիւղի տարին

Համիլթոնի «Արեւ» մասնաճիւղը իր մասնակցութիւնը կը բերէ զանազան ձեռնարկներու որոնմ տեղի կ'ունենան գաղուրէն ներս, որոնցմէ յիշենք շրջանի ՀՅԴ կոմիտէտութեան կազմակերպած Ապրիլիս Եղիշեան յիշատակի հանդիսութիւնը:

«Արեւ» մասնաճիւղը տօնեց իր իմբնադրութեան 98րդ ամեակը՝ կիրակի 13 մարտ 2011-ին: Մեր ձեռնարկները կ'ընդգրկեն նաև ամանորի եւ համբարձումը տօները եւ յիշատակութիւնները:

Համիլթոնի «Արեւ» մասնաճիւղը կը շարունակէ հովանաւորել եւ սատար հանդիսանալ ՀՕՄ-ի շաբաթօրեայ վարժարանին:

Մասնաճիւղը իր մասնակցութիւնը բերաւ Քինկարունի եւ Օքքառայի սեմինարներուն 5 ընկերութիւններով: Նաև, ընդունեցին Շրջանային վարչութեան այցելութիւնը:

«Արեւ» ՄԱՍՆԱՃԻՒՂԻ 98-ԱՄԵԱԿԻ ԵՒ ՀՕՄԻ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 101-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ



Տարեղարձի կարկանդակին հետ

Կիրակի, 13 Մարտ 2011-ին, կէսօրուան ժամը 1:30-ին Համիլթոնի սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի «Արեւ» մասնաճիւղի 98-րդ ամեակի հանդիսութիւն, ինչպէս նաև ՀՕՄ-ի հիմնադրութեան 101-ամեակի տօնակատարութիւնը, կազմակերպութեամբ «Արեւ» մասնաճիւղի ընկերային յանձնախումբին, հովանաւորութեամբ՝ Համիլթոնի ՀՅԴ «Վուամ» կողմէ հրամանավորութեամբ:

Տօնակատարութիւնը ընթացք առաջ Գանատայի, Հայաստանի օրհներգներով եւ ՀՕՄ-ի Քայլերգով, կատարողութեամբ ՀՕՄ-ի ուրբաթօրեայ սաներուն, զեկավարութեամբ տնօրէնուհի Խուզան Աբգարեանի, մասնակցութեամբ ներկայ հիւրերուն: Հանդիսավար՝ մասնաճիւղի ատենապետ ընկ. Նաթալի Մանուկեան իր սրտի պատգամը փոխանցեց ներկաներուն «Արեւ» մասնաճիւղի անունով: Ապա խօսք առաջ «Վուամեան» կոմիտէի հերթապահ ընկ. Յակոբ Աբգարեան: Ան իր խօսքին մէջ վեր առաջ ՀՕՄ-ի վեհապետութեանը եւ լիարժէք հաստատեց թէ ՀՅԴ «Վուամեան» կոմիտէն միշտ ՀՕՄ-ի կողմէն պիտի ըլլայ ու սատարէ անոր գործունէութեան:

Գեղարուեստական ծրագրին իր մասնակցութիւնը բերաւ ընկ. Նայիրի Աբգարեան դաշնամուրի վրայ. ան

ներկաներուն հրամցուց ազգային եւ միջազգային 3 երաժշտական կտորներ:

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան գոխ-ատենապետ ընկ. Վարսենիկ Սարգսիսեան զարդարակով պարզեւարեց ընկ. Մելինէ Շենապետական ներկաներուն կողմէ հրամցուեցան ազգային համարապետութեամբ՝ ՀՕՄ-ի «Արեւ» մասնաճիւղին ներկաներու հաշխատանքին համար: ՀՕՄ-ի ուրբաթօրեայ սաներուն կողմէ հրամցուեցան ազգային կամաց առաջարկ կ'ընդունեած է ՀՕՄ-ի ուրբաթօրեայ սաներուն կողմէ հրամցուեցան ազգային կամաց առաջարկ կ'ընդունեած է:

Տօնակատարութիւնը ընթացք առաջ Գանատայի, Հայաստանի օրհներգներով նայիրի Շահնեան: Ան համապարփակ ձեւով ներկայացուց ՀՕՄ-ի գործունէութիւնը իր հիմնադրութեան օրէն մինչեւ այսօր, շեշտելով ՀՕՄ-ի ազգային հրամցուեցան ազգային կամաց առաջարկ կ'ընդունեած է:

Օրուայ պատգամաբերն էր ընկ. Արթուր Նայիրի Շահնեան: Ան համապարփակ ձեւով ներկայացուց ՀՕՄ-ի գործունէութիւնը իր հիմնադրութեան օրէն մինչեւ այսօր, շեշտելով ՀՕՄ-ի ազգային հրամցուեցան ազգային կամաց առաջարկ կ'ընդունեած է:

Օրուայ պատգամաբերն էր ընկ. Արթուր Նայիրի Շահնեան: Ան համապարփակ ձեւով ներկայացուց ՀՕՄ-ի գործունէութիւնը իր հիմնադրութեան օրէն մինչեւ այսօր, շեշտելով ՀՕՄ-ի ազգային հրամցուեցան ազգային կամաց առաջարկ կ'ընդունեած է:

Օրուայ պատգամաբերն էր ընկ. Արթուր Նայիրի Շահնեան: Ան համապարփակ ձեւով ներկայացուց ՀՕՄ-ի գործունէութիւնը իր հիմնադրութեան օրէն մինչեւ այսօր, շեշտելով ՀՕՄ-ի ազգային հրամցուեցան ազգային կամաց առաջարկ կ'ընդունեած է:

Օրուայ պատգամաբերն էր ընկ. Արթուր Նայիրի Շահնեան: Ան համապարփակ ձեւով ներկայացուց ՀՕՄ-ի գործունէութիւնը իր հիմնադրութեան օրէն մինչեւ այսօր, շեշտելով ՀՕՄ-ի ազգային հրամցուեցան ազգային կամաց առաջարկ կ'ընդունեած է:

Օրուայ պատգամաբերն էր ընկ. Արթուր Նայիրի Շահնեան: Ան համապարփակ ձեւով ներկայացուց ՀՕՄ-ի գործունէութիւնը իր հիմնադրութեան օրէն մինչեւ այսօր, շեշտելով ՀՕՄ-ի ազգային հրամցուեցան ազգային կամաց առաջարկ կ'ընդունեած է:

Օրուայ պատգամաբերն էր ընկ. Արթուր Նայիրի Շահնեան: Ան համապարփակ ձեւով ներկայացուց ՀՕՄ-ի գործունէութիւնը իր հիմնադրութեան օրէն մինչեւ այսօր, շեշտելով ՀՕՄ-ի ազգային հրամցուեցան ազգային կամաց առաջարկ կ'ընդունեած է:

Օրուայ պատգամաբերն էր ընկ. Արթուր Նայիրի Շահնեան: Ան համապարփակ ձեւով ներկայացուց ՀՕՄ-ի գործունէութիւնը իր հիմնադրութեան օրէն մինչեւ այսօր, շեշտելով ՀՕ

Ուիճըրի «Մուրինա» մասնաճիւղը շուրջով նշեց ՀՕՄ-ի օրը



Տարեդարձի աւանդական խմբանկարը

Ուիճըրի «Մուրինա» մասնաճիւղի ՀՕՄ-ի օրը տեղի ունեցաւ Կիրակի 26 Մարտ 2011, յետմիջօրէին ժամը 1:30-ին հայ կեղրոնքն ներս: Ներկայ էին Հայր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեան՝ Թորոնթոյի Ս. Աստուածածին եկեղեցւոյ հոգեւոր հովիւր, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկհ. Աննա Պուլկարեան եւ վարչական անդամներ, խումք մը ուխտեալներ, որոնք մասնակցած էին Ս. Աստուածածին եկեղեցւոյ կազմակերպած ուխտագնացութեան դէպի Ուիճըրի Ս. Աստուածածմօր եւ Ս. Շարպէի նորիրուած եկեղեցիները, ինչպէս նաև ՀՕՄուհիներ եւ համակիրներ:

Հայր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեանի սեղանի օրհնութենէ ետք խօսք առաւ մասնաճիւղի ատենապետուհի ընկհ. Անի Նարգլարեանը, ան բարի գալուստ մաղթեց ներկաներուն եւ շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք Թորոնթոյին եկած էին մասնակից դառնալու ՀՕՄ-ի օրուան տոնակատարութեան:

Օրուան հանդիսավար՝ Կարո սարկաւագ Սարգիսեան բեմ Հրաւիրեց Թորոնթոյի «Զարեհ Ազնաւորեան» կրտսեր դասի պարմանուլի՛ Դալար Ներսէսեանը, որ նորագեց Գանատայի, Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգները, ապա երգեց «Ղարաբաղ» եւ «Երեւան» երգերը: Կարո սարկաւագ Սարգիսեան արտասանեց իր բանաստեղծութիւններէն մին եւ բեմ հրաւիրեց օրուան բանախօս՝ ընկհ. Արմիկ Սաֆարեանը փոխանցելու օրուան խորհուրդը: «Այս առիթով ինծի վիճակ-ուեցաւ յարգանքի տուրքս տալ բոլոր հայ մայրերուն եւ քոյրերուն, որոնք ան- չուն զոհորութեամբ խնամեցին եւ դաստիարակեցին հայ սերունդները դարերու ընթացքին» ըստ ընկհ. Սամարեան ապա անդրադարնալով հայ կնոջ ցուցաբերած յառաջդիմութեան դարերու ընթացքին բացատրեց թէ «Խաւարակուութիւն կինը ոչ մէկ հասարակական ուժ կը ներկայացնէր, սակայն վարդանանց պատերազմի շրջանին ունեցած ենք լուսամիտ կիներ, որոնք դաստիարակած են Հայրենասէր Հայեր»: Բանախօսը շարունակեց ըսկելով թէ «Լ. Դարուն կը կարգանք ուսումնասէր եւ բանաստեղծ, իսկ Թ. Դարուն նշանաւոր մեկնաս եւ մշակոյթի նպաստ բերած կի- ներու մասին», ապա ան հաստատումներ կատարեց յաջորդ դարերու անուանի կի- ներու մասին եւ հասնելով 19-րդ դար, ան յիշատակեց հայ երկնակամարի վրայ փայլուն գրագիտուհիներ եւ վերջապէս՝ ազատագրական պայքարներու արիա- բար մասնակցած Հայրենասէր եւ ազգա- սէր կիներ: Ապա յիշեց 1915 ջարդի ըն- թացքին հայ կնոջ տառապանքը եւ ան-

խախտելի կամքը յաջորդ սերունդը հայ պահելու աշխատանքին մէջ: «Պատմա- կան Հայաստանի եւ Կիլիկիոյ շրջաննե- րուն մէջ սկսած էին կոտորածներն ու կողոպուտները, երբ ծնունդ առաւ Հայ Օգնութեան Միութիւնը, որուն նպատա- կը եղաւ ձեռք երկարել կարիքաւոր հայ- րենակիցներուն», ըստ ան, ապա աւել- ցուց. «Հայ Օգնութեան Միութիւնը անցնող հարիւրամեայ ծառայութեան օրերուն միայն ճաշ տալու, բժշկական խնամք մատակարարելու միութիւնը մը չեղաւ, այլ՝ իմացական եւ ազգային աւանդութիւններուն, սրբութիւններուն եւ արժանապատութեան տէրն ու պաշտ- պանը եղաւ»: Եւ եղբափակեց ըսկելով. «ՀՕՄ-ը պիտի շարունակէ իր երթը ամուր, դէպի նորանոր նուաճումներ կերտելու»:

Կրկին, Դալար Ներսէսեան նուագեց եւ երգեց «Արագ գետին» եւ «Կոռունկ» երգերը, որոնց յաջորդեց Կարօ Սարգիսեանի «Հայ Հինդին» նորիրուած բանաստեղծութիւնը իր կատարողութեամբ:

ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան ատենապետուհի՝ ընկհ. Աննա Պուլկարեան իր խօսքին մէջ ըստաւ. «Մենք՝ ՀՕՄ-ի անդամուհիներս ուխտեալներ ենք եւ ուխտած ենք ձեռք-ձեռքի տալով աշ- խատիլ եւ ծառայել այնքան ատեն, որ մեր ազգն ու Հայրենիքը մեզի պէտք ու- նին, որպէսզի մեզի վստահուած այս վեհ առաքելութիւնը կարենանք արդարաց- նել»: Ընկերուհին շնորհակալութիւն յայտնեց Ուիճնծըրի ՀՕՄ-ի բոլոր ընկե- րուհիներուն իրենց ցուցաբերած ՀՕՄ- ավայել ընդունելութեան համար, ապա խօսքը ուղղելով Հայր Մեղրիկին ըստաւ. «Սիրելի Հայր Սուլբը, առանց ձեզի այս ձեռնարկը կարելի պիտի ըրլար այսքան գեղեցիկ կերպով ներկայացնել: Ձեր վարձը կատար»:

Հայր Մեղրիկ իր կարգին շնորհա- ւորեց ՀՕՄ-ի ընկերուհիները այս գե- ղեցիկ ձեռնարկին համար եւ ըստաւ. «Մի բաքէ, որ թիւով քիչ էք, թիւը եր- բեք կարեւոր չէ, կարեւորը որակն է: Շարունակեցէ՞ք պայքարիլ ձեր զա- ւակներուն համար եւ ձեր ունեցածը պահցէ՞ք»: Ան նաեւ շնորհաւորեց Շրջանային վարչութեան անխոնջ աշ- խատանքը, փոքր մասնաճիւղերը աշ- խուժացնելու եւ կենսունակ պահելու առաջարութեան համար:

Ուիճնծըրի ատենապետուհին շնորհակալական խօսքերէն ետք, ձեռ- նարկը վերջ գտար Հայր Սուլբին Պահ- պանիչով:

Զեռնարկի հասոյթէն 800 տոլար նուիրուեցաւ ՀՕՄ-ի Կեղրոնական Վարչութեան Համահայկական Հիմ-

Հայ Օգնութեան Միութեան Վանգուվըրի «Արագ» մասնաճիւղի 2010-2011-ի գործութեան ամփոփ տեղեկագիր



Մայերու Օրուա Տօնակատարութիւն Մայիս 07, 2011

— ՀՕՄ-ի «Արագ» Մասնաճիւղը տօնեց ՀՕՄ-ի հարիւրամեակը Մայիս 22, 2010-ին: Տօնակատարութիւնը սկսելէ առաջ սրահի մուտքին, ՀՕՄ-ի «Արագ» Մասնաճիւղի ատենապետուհի՝ Ընկհ. Գլարա Յակոբեան իւրաքանչիւր ընկերուհին նուիրեց ծաղկի մը եւ յատուկ 100-ամեակի գրքոյկը, որ պատրաստուած էր ՀՕՄ-ի Շրջանային Վար- չութեան կողմէ: Սեղանները զարդարուած էին այն երկիրներու դրօններով, ուր ՀՕՄ-ը գործունէութիւնը ունի: Արագ մասնաճիւղի բոլոր անդամուհիները հագած էին գինե- գոյն զգեստներ, որպէս խորհրդանի մեր Հայրենիքի արքունիքին:

Ճաշէն եաք ցուցադրուեցաւ վաւերագրական տեսերիլով մը պատրաստուած՝ Լու Անձելը մէջ, որ կ'ընդգրկէր ՀՕՄ-ի աշխարհացրիլ գործունէութիւնը, ապա Գանատայի Շրջանային Վարչութեան ատենապետուհի՝ ընկհ. Աննա Պուլկարեա- նի շնորհաւորական խօսքը, որուն յաջորդեցին պատկերները ՀՕՄ-ի կեանքէն:

Ընկհ. ատենապետուհին բեմ հրաւիրեց բոլոր ընկերուհիները, ինչպէս նաեւ հարիւրամեայ ընկհ. Ազատուհի Արագաղլեանը, որոնք արժանացան ներկաներու ծափահարութեան, ապա տեղի ունեցաւ պար:

Հոս տեղին է յիշել թէ 4 ընկերուհիներ ներկայ գտնուեցան Հայաստանի ՀՕՄ-ի 100-ամեակի հանդիսութեանց:

— ՀՕՄ-ի «Արագ» Վարժարանի ամափերջի հանդէսը, Յունիս 20, 2010-ին կը գուգադիպէր Հայրերու օրուան, հետեւաբար տեղի ունեցաւ Հայրերու օրուան յա- տուկ յաջորդագիր մը. աշակերտները մասնակցեցան երգով, պարով, արտասանու- թիւններով եւ թատրերգութեամբ:

— ՀՕՄ-ի «Արագ» Մասնաճիւղը օգնեց Ամառնային Պարի ծամբարին, խոհա- նոցն մինչեւ շարժավարի գործերով, մեծապէս գոհունակութիւնն պատճառելով մասնակցողներուն:

— ՀՕՄ-ի «Արագ» Վարժարանը առաջնահերթ տեղ կը գրաւէ վարչութեանս գործունէութեան մէջ: Այս առերշրջանին վարժարան կը յաճախեն 22 աշակերտ- ներ: Վարժարանի անձնակաղմը կը կազմին. Հայր Հուսեփի Մարտիրոսաւեան, Տնօրէ- նուէի Ընկհ. Արշօ Զարիքեան. Առաջին դասարան՝ Տիկին Սիլվա Ապգարեան, երկրորդ դասարան՝ Ընկհ Մարալ Քիւլահեան, երրորդ դասարան՝ Սիլվա Մարաֆ- եան. Պարի ուսուցչուհի՝ Ընկհ. Սիլվա Ղազարեան, օգնականներ՝ Ընկհ Անի Պետ- րոսեան եւ Ընկհ. Ովսաննա Գատեան:

Դպրոցի ձեռնակներէն կարելի է յիշել. Հալաւուին, Տօնածառի զարդարուած եւ Ծնունդի հանդէսիս: Աշակերտները նաեւ ելոյթ ունեցան Գանատայի երկոյնի Ընկհ. Պետրոսեան:

— Երգի երեկոյ կատարողութեամբ Օր. Թամար Սայմընի, Նոյեմբեր 21, 2010-ին: Ներկայ էին 200 ունկնդիրներ: Խօսք առաւ մասնաճիւղի ատենապետ ընկհ. Գլարա Յակոբեան եւ բացատրեց ՀՕՄ-ի գործունէութիւնը Հայաստանի մէջ: Սոյն

• • • ⇒ ⇒ ⇒



Օր. Թամար Սայմըն եւ իր ընկերակիցները

ՀՕՄ-ի Գանատայի շրջանը այս տարեշրջանին կորսնցուցուց իր շարքերուն երկար տարիներէ ի վեր մաս կազմած հաւատարիմ ընկերութիւններ: Ստորեւ կը ներկայացնենք իրենց հակիրճ կենագրականները հայցելով իրենց հոգիներու խաղաղութիւն:

Ազգային Բարերարութի Ողբ. Աստղիկ Սարաֆեան



Ծնած էր 1927-ին՝ Նիկոսիա, Կիպրոս, Հաճնոյ եղեռնին մազապուրծ ազատուած Յակու եւ Արփինէ Մուշեանի տան մէջ:

Նախնական ուսուումը ստացած էր ծննդավայրի Մելիքեան վարժարանին մէջ: Ետքը աւարտած էր Լարնակայի Աղջկանց Ամերիկան Գոլէճը:

1949-ին կ'ամուսնանար կաշիի գործարանատէր Պրն. Վարդգէս Սարաֆեանի հետ, կազմելով հայ աւանդութիւններու ջերմ պաշտպան ու երջանիկ բոյն մը:

Տիկ. Աստղիկ Սարաֆեան եղած է օրինակելի կողակից եւ քաջալերող իր ամուսնոյն բոլոր ազգանուէր քայլերուն:

Կիպրոսի մէջ յոյներու եւ թուրքերու միջեւ պատահած բախումներուն պատճառով,

1964-ին Սարաֆեան ամուսն կը ձգէ կիպրոսը: Նախ մօս երկու տարի Պէյրութ կը մնայ, ապա կը փոխադրուի Լոնտոն, Անգլիա, ուր 25 տարիներ կ'ապրի, միշտ նիւթա-բարոյական գործոն մասնակցութիւնը բերելով գաղութի կեանքին:

1973-ին, Տիկ. Աստղիկ Սարաֆեան կ'ենթարկուի գանկի վիրաբուժական գործողութեան մը: Բժիշկները առաւելագոյնը երեք տարուայ կեանք կը նախատեսն հրեն համար: Սակայն ան կ'ապրի 27 արդիւնաւոր տարիներ:

Սարաֆեան ամուսն 1988-ին կը հաստատուի Մոնթրէալ: Եւ տեսնելով Սուրբ Յակու Եկեղեցոյ հայրապահանման համար տարած ծանր աշխատանքը, 1990-ին կրթական հիմնադրամ մը կը հաստատէ: Եւ օրին չովիւն ու Հոգաբարձութիւնը գնահատելով զոյդին ազնուական քայլը՝ Ս. Յակու նախակրթարանը կը կոչեն «Վարդգէս եւ Աստղիկ Սարաֆեան նախակրթարան»:

2009-ին, Տ. եւ Տիկ. Սարաֆեան, հարագատներ եւ ազգային ու եկեղեցական ներկայացուցիչներ կը տօնախմբեն Պրն. Վարդգէս Սարաֆեանի ծննդեան 90-ամեակը, եւ բարերար զոյդին ամուսնութեան 60-ամեակը: Նոյն առիթով կը միանան նաեւ Անգլիոյ թագուհին՝ իր շնորհաւորական գիրով, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը՝ ՆՍՕՇ Գարեգին Բ. Կաթողիկոս, եւ Մեծի Տան Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետը՝ ՆՍՕՇ Արամ Ա. Կաթողիկոս իրենց օրհնութեան գիրերով:

Հազիւ տարի մը ետք, Տիկ. Աստղիկ Սարաֆեան անկումի մը հետեւանքով կը փոխադրուի հիւանդանոց, ուր վեց ամիսներ քաջութեամբ կը տոկայ անտանելի ցաւերու, եւ կը պահէ իր մտքի պայծառութիւնն ու լաւատեսութիւնը: Ի վերջոյ, սակայն, մոմի մը նման կը հալի, 28 Օգոստոս 2010-ին՝ առ յաւտ փակելով իր աչքերը:

Ողբացեալին թաղման առիթով, որ տեղի ունեցաւ Մոնթրէալի Ս. Յակու Առաջնորդանիստ Մայր Եկեղեցոյ մէջ, Ուրբաթ, 3 Սեպտեմբեր 2010-ին, Ամենայն Հայոց եւ Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետները ցաւակցագրեր դրկած էին:

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը հետեւեալ վկայութիւնը գրած էր Պրն. Սարաֆեանին. «Բարի, աստուածաէր գործունէութեամբ է զարդարուած ի Տէր հանգուցեալ Զեր սիրեցեալ կնոջ՝ Տիկ. Աստղիկի աստուածաշնորհ կեանքը: Մայր Եկեղեցոյ հանդէս ցուցաբերած մշտավառ միրով եւ հաւատարմութեամբ՝ Տիկ. Աստղիկը Զեր հետ միասին նախանձախնդիր ու անյոդնաբեկ աջակցութիւնն է բերել Գանատայի հայ համայնքում ազգային-եկեղեցական կեանքի շինութեանը, եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հայրենաչահ ձեռնարկների իրագործմանը»:

Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետն ալ գրած էր. «Տիկ. Աստղիկը Մեկ տպաւուած է իր համեստ նկարագրով, ազնիւ հոգիով եւ աստուածածոյ վարքով: Քաջ գիտենք, որ ան միշտ եղաւ Զեր կողքին եւ բաժնեց Զեր կատարած եկեղեցաց հոգեկան անհուն բոյն մը պարզեցած հոգեկան ու անանձնական ուրախութիւնը»:

ՀԱԿԻ. ԽԱԿՈՒԹԻ ԱՐԳՈՒՄԱՆԵԱՆ



Հնկերուհի Արգումանեան ծնեալ Պետրոսեան ծնած է 20 գետեմբեր 1930-ին Թէհրանի մէջ: Ամուսնացած էր պարոն Շահէ Արգումանեանի հետ: Հլալով հմուտ դերձակուհի, Պարսկաստանի մէջ ան ունեցած էր աշխատանոց իր տան կողքին՝ այսպիսով մօտէն հետեւելով իր ընտանիքի կեանքին: Հնկերուհի Արգումանեան նաեւ շատ օգտակար կ'ըլլար ծանօթին եւ անծանօթին:

Արգումանեան ընտանիքը Գանատա փոխադրուեցաւ 1976-ին եւ հաստատուեցաւ Միսիսոնա քաղաքը: Սկիզբի տարիներուն ան ստիպուած եղաւ աշխատելու: Բայց շուտով ընտանիքի յաջող գործընթացը հանգիստ կեանք մը պարզեցացին ընկերուհին:

Հնկերուհի Արգումանեան նուիրեալ կողակից, սքանչելի մայր եւ մեծ մայր էր: Ան միշտ դրական ազդեցութիւն ունէր իր շրջապատին եւ յատկապէս ան մեծ դրունակութիւն կը ստանար իր ներգրումը բերելով հայ Օգոստութեան Միութեան 1991-էն ի վեր:

Հնկերուհի Արգումանեան իր ետին ձգեց իր երկու տղաքը, երկու հարսերը եւ չորս թոռնիկները:

ՀԱԿԻ. ՏԻԳՐԱՆՈՒԻԻ ՔԱՐԻՉԵԱՆ

Հնկերուհի Տիգրանուիի Քարիչեան ծնած է Թրիփոլի, Լիբանան: Յաճախած է տեղւոյն նախարարանը. 18 տարեկանին անդամակցած է ԼՕԻ-ին եւ վարած քարտուղարի նաեւ գանձապահագած է պաշտօններ: 1942-ին ամուսնացած է Գարեգին Քարիչեանի հետ եւ փոխադրուած Հոմս՝ Սուրբառ ուր միացած է Ս. Օ. Խ. ի որ Գիւղի շրջանի վարչական: Հնկի. Անժէլ յաճախած է Աղդային Սահակեան Վարժարան, ապա՝ Հալէպի Ամերիկեան գոլէճ. շրջան մը ուսուցչական պաշտօն վարած է Սահակեան վարժարաննէն ներս: 1944-ին կ'ամուսնանայ այդ օրերուն Հ. Մ. Մ. Դ. ի վութպոլի նշանաւոր բերդապահ «կողճի» Լեւոն Սարգսիսեան հետ: Կը բախտաւոր ուներ երեք մանչ զաւակներով: 1967-ին ընտանիքին հետ կը հաստատուի Մոնթրէալ: Անշուշտ ընկերուհին համար գանատայի ցուրտին եւ կենցաղին համակերպիլը դիւրին ազդակներ չէին, սակայն ընտանիքի սէրը կը գերիշխէր բոլոր գծուարութեանց: Բացառիկ խնամքութեամբ մէծ մեծուցած է իր թոռները, արժանացած է նաեւ ծոռը տեսնելու բախտաւորութեան: Հ. Օ. Մ. Դ. ի տարեկան պազարին ընկի. Անժէլի ձեռագործները գտորներ էին: Հնկերուհին ներդրում ունեցած է նաեւ Համազգային պարախումբի տարագներու գեղեցկացման աշխատանքին: Մահանացուն կնքեց Մարտ 2011-ին:



Ծնած է Աղդասանտրէթ, երբ տակաւին այդ նահանգը կը պատկանէր Սուրբին: Շատ փոքր տարիքին որդեգրուած է Հալէպարնակ Աւետիսի եւ Մարիամ Փաշանեաններու կողմէ: Որդեգրի մայրը եղած է Ս. Օ. Խ. ի որ Գիւղի շրջանի վարչական: Հնկի. Անժէլ յաճախած է Աղդային Սահակեան Վարժարան, ապա՝ Հալէպի Ամերիկեան գոլէճ. շրջան մը ուսուցչական պաշտօն վարած է Սահակեան վարժարաննէն ներս: 1944-ին կ'ամուսնանայ այդ օրերուն Հ. Մ. Մ. Դ. ի վութպոլի նշանաւոր բերդապահ «կողճի» Լեւոն Սարգսիսեան հետ: Կը բախտաւոր ուներ երեք մանչ զաւակներով: 1967-ին ընտանիքին հետ կը հաստատուի Մոնթրէալ: Անշուշտ ընկերուհի ազդակներ չէին, սակայն ընտանիքի սէրը կը գերիշխէր բոլոր գծուարութեանց: Բացառիկ խնամքութեամբ մէծ մեծուցած է իր թոռները, արժանացած է նաեւ ծոռը տեսնելու բախտաւորութեան: Հ. Օ. Մ. Դ. ի տարեկան պազարին ընկի. Անժէլի ձեռագործները գտորներ էին: Հնկերուհին ներդրում ունեցած է նաեւ Համազգային պարախումբի տարագներու գեղեցկացման աշխատանքին: Մահանացուն կնքեց Մարտ 2011-ին:

ՀԱԿԻ. ԱՅԱԲԻ ԴԵՐԱԿԵԱՆ



Հնկի. Այաբիտ Դերակեան ծնած է Եղիսպատութիւն բերած է ազգային կեանդամ տարբեր մարզերէ ներս. եղած է Հ. Յ. Դ. երեսաւարդական միութեան անդամ, ինչպէս նաեւ «Կամք» մարմնամարզական միութեան արենոյշ, մարզիկուհի, ապա արծուիկներու փոխիմբապետ եւ Հայ Կարմիր Խաչի անդամ:

Ան գործոն մասնակցութիւն բերած է ազգային կեանդամ տարբեր մարզերէ ներս. եղած է Հ. Յ. Դ. երեսաւարդական միութեան անդամ, ինչպէս նաեւ «Կամք» մարմնամարզական միութեան արենոյշ, մարզիկուհի, ապա արծուիկներու փոխիմբապետ եւ Հայ Կարմիր Խաչի անդամ:

Ան գործոն մասնակցութիւն բերած է Գանատ 1969-ին, եւ Մոնթրէալի մէջ 24 տարիներ պաշտօնավարած է ՀՕՄ-ի Ծաղկոցին մէջ: Մեծ նուիրումը ան աշխատած է մանուկներուն հետ եւ իր մեծ ներգրումը բերած է Մարկոցի ամառ կերպումը: Ան նաեւ տարիներ շարունակ ստանձնած է Musée des Beaux-Arts-ի մէջ հայկական տօնածառի զարդարումը:

ՀԱԿԻ. Նոյեմի Միրզոյեան

Հնկհ. Նոյեմի Միրզոյեան ծնած է Հալէպ: 1984-ին իր ամուսնոյն ու դուստրին հետ կը փոխադրուի եւ կը հաստատուի Մոնթրէալ, միանալու ընտանիքի անդամներուն: Երկար տարիներ ՍՕՄ-ի Հալէպի Անի մասնաճիւղի անդամակցելէ ետք, Մոնթրէալի մէջ կը փոխանցուի եւ կը միանայ ՀՕՄ-ի «Սօսէ» մասնաճիւղի ընտանիքին: Հնկհ. Միրզոյեան թէեւ վարչական պաշտօններ չէ ստանձնած, սակայն անյապաղ ներկայ գտնուած ու քաջակերած է մասնաճիւղի բոլոր ձեռնարկները: Ան մօտէն հետեւած է յատկապէս «Սօսէ» մասնաճիւղի ընկերային յանձնախումբի աշխատանքներուն իր գործոն մասնակցութիւնը բերելով: Նոյն յանձնախումբին կողմէ Մայրերու Տօնին առթիւ ստացած է յուշատախտակ մը:



Հնկհ. Միրզոյեան եղած է այն ընկերուհիներէն, որոնք հաւատացած են ՀՕՄ-ի մէծ ընտանիքի առաքելութեան եւ յատկապէս ընկերուհիներուն աշխոյժ ու միակամ գործակցութեան: Այս ձեռով ինք եւս բազմիցս մասնակցած է մասնաճիւղի տարեկան տօնավաճառներու աշխատանքներուն նիւթապէս եւ բարոյապէս օժանդակելով:

Հնկհ. Միրզոյեան մահացաւ 2010-ի հոկտեմբերին:

ՀԱԿԻ. Փառանձեմ Մինասեան-Մարտիրոսեան

Հնդհանրապէս, մէծ մամայի մը սէր իր թոռնիկի ծնունդէն առաջ կը սկսի:

Անհամբեր սպասումի վիճակով, հազիւ թէ կը ծնինք, մէր ծնողքէն աւելի կ'ուղեն սիրել մեզ, նոյնիսկ դասեր կուտան մեր ծնողքին, թէ ինչպէ՞ս պէտք է մեծնել մեզ: Այսպէսով մենք որպէս թոռնիկ՝ երկու հարազատներու միջեւ, ոսկեղնակի պէս կը յափշտակուինք: Շատ անգամ, մէր ծնողքին մէծ մամայէն ստանալ: Մենք եղած ենք այն բախտաւորներէն, որ ունեցած ենք երկու մէծ մամաներ: Այսպէսով, իրենց սիրոյ մրցակցութենէն օգտուելով մեզի տրուած է ամէն ինչին լաւագոյնը:

Այսօր, ես հպարտ կը զգամ սեւով ճերմակի վրայ սրտի երկու խօսք ըսկել իմ Փառանձեմ մէծ մօրս մասին, որ իմ մատղալ տարիքիս, մօրմէս ետք, ի՞նք եղած է մեզ սիրոյն ու փայլիքոյը:

Իր սիրոյ գուրգուրանքով, շաքար-չոքոլայէն, փայլուն նուէրներէն ու անվերջ հաճելի պտոյտներէն անդին, հսկած է, որ միշտ հայերէն խօսինք, մէր ձեռքէն բռնած առաջնորդած է մեզ Հայ Առաքելական Եկեղեցի, սորվեցուցած է խաչանիքի ու »Հայր Մեր«ն աղօթել: Մանօթացուցած է սուրբերու ամէնամեծի զորութեան եւ մեր բարձին տակէն անպակաս պահած է Նարեկի Աղօթագիրքը:

Հետաքրքրական ձեռով, երգով ու տաղով վարժեցուցած է մեզի սիրել մէր ազգը, եւ արժանի դառնալ ինձի փոխանցուած Վարուժան անունին, անմահացնելու մէծ բանաստեղծի՝ Դանիէլ Վարուժանի յիշատակը:

Ծնողքէս սորվեցայ, եւ իմ հայկական վարժարանի դասերէս ալ գիտցայ թէ՝ իր մէծ մամա ալ ուրիշներու նման, ծնած էր Արեւմտահայաստան՝ Ագչէհիր, Թուրքիա, 1920-ին: Մինասեանի դաւակ, ունեցած է երկու քոյր եւ երկու եղբայր: Հազիւ մանուկ, ծնողքին հետ գաղթականութեան իրը զոհ տարագրուած է նախ Յունաստանի ապա Դամակոս:

Եղած է ուշիմ, արտգ, ճարպիկ ու չնորհներով օժառուած աշակերտ: Երգն ու պարը, գուրգութիսուութիւնն ու կատակը եղած են իր նկարագրի հիմնական դիմերը: Այդ օրերուն ընտանիքի վախտ պայմանները թոյլ չեն տուած որ բարձրագոյն ուսման հետեւի: Սակայն, նախակրթարանի իր ստացած ուսմամբ ու ինքնաշխատութեամբ, կրցած է ձեռք ձգել բաւարար գիտութիւն, ոչ միայն իր դաւակներուն, այլ նաև՝ մեզի, թոռներուն ալ բաժին հանելով, փոխանցած է իր գերագոյնը:

Դամասկոսէն Հալէպ այցի մը առիթով կը ծանօթանայ եւ կամուսնանայ մէծ հօր՝ Յովհաննէս Մարտիրոսեանի հետ, ապա բախտաւորուելով Մարի, Ալեքսան եւ Յարութիւն զաւակներով: Դժբախտ արկածի մը հետեւանքով, կը կորսնցնէ իր երիտասարդ կողակիցը՝ մէծ հայրու: Սակայն, չյուսահատելով, Հայոց Պատմութե-



ՀԱԿԻ. ՄարիամԷ Մուրատեան

Մարիամէ Մուրատեան, աղջիկութեան մականունով Սէֆէրեան, ծնած է Կեսարիա, 15 Մարտ, 1910-ին: 1915-ին կորսնցուցած է հայրիկը, եւ մօրը ու եղբօրը հետ Փահէրէ փոխադրուած է:

Մարիամէ իր նախնական կրթութիւնը ստացած է Թաշճեան վարժարանին մէջ, ապա իր երկորդական ուսումնական մասնաճիւղի մէջ:

1940-ին կ'ամուսնանար Հայկ Մուրատեանի հետ: Կը ծնն Ռեբեկա-Լուիիզը: Կարճ կը տեւէ զոյգին ուրախութիւնը. 1946-ին, Հայկ վաղահաս մահուամբ կը բաժնուէր սիրելի կնոջմէն եւ մատղաշաւակէլու:

Մարիամէ մեծ զոհաբերութեամբ կը խնամէ եւ կը մեծցնէ դուստրը:

1968-ին Մոնթրէալ կը փոխադրուի: Իրեն համար անսահման երջանկութիւն պիտի ըլլար իր թոռնիկներուն՝ Հայկի Արմէնի հոգատարութիւնը: Աստուած իրեն պիտի պարգեւէր բերկրանքը ծոռնիկներէն ալ տեսնելու եւ վայելելու: Այնքան սէր ունեցած է անոնց նկատմամբ, որ օր մը երբ իրեն ըսած են, թէ ծոռնիկները չարութիւնը կ'ընեն, ինք հակառակ 96 տարեկան ըլլալուն՝ պատասխանած է. «Ինձի բերէք, ես կը նայիմ»:

15 Մարտ 2010-ին, հանդիսաւորապէս տօնուեցաւ իր 100-ամեակը: Manoir Ste. Geneviève-ի սրաչը լեցուած էր բազմութեամբ: Այդ առիթով ան շնորհաւորագրեր ստացաւ Էլիզապէթ թագուհին, ընդհանուր կառավարիչ Միհէլ Ժանէն, Գանատայի վարչապետ Միթրըն Հարգլըն, Քէպէքի վարչապետ Ժան Շարէէն, Փիեռֆոնի երեսփոխան Պետուար Փաթրէին եւ Քեպէքի Գաղթականուեան նախարարուհի տիկ. Եղանակ ձէյմսէն: Վերջինս անձամբ ներկայ գտնուեցաւ հարիւրամեակի տարեգարձին: Նոյն օրը նաեւ ՀՕՄ-ը պատուեց իր ընկերուհիին 25-ամեայ ծառայութիւնը:

Մարիամէ Մուրատեան 28 Մայիս 2011-ին կը հիւանդանայ: 13 օրեր կը պայքարի մահուած դէմ: Եւ 9 Ցունիս 2011-ին, իր մահկանացուն կը կնքէ:

Նէս իրեն փոխանցուած անունով կը յաջողի օրինակել եւ մարմնաւորել Փառանձեմ թագուհիի վճռակամութիւնը:

Հակառակ բազմազան կեանքի դժուարութիւներու, կը պայքարի եւ երեք անչափահաս երեխաներուն կու տայ օրինակելի կրթութիւն եւ դաստիարակութիւն, վկայ իր թոռները՝ Արինը, Տարօնը, Վարուժանը եւ Սեւանը:

Հայ մշակոյթը ընդհանրապէս՝ երգն ու պարը մասնաւորաբար, միշտ ծարաւը ունեցած է ըմբռչինելու եւ անոր վայելքը ապրելու: Ինք անդամակցած է Համազգայինի երգչախումբին առաջին հսկ օրէն, եւ թորոնթոյի մէջ 38 տարիներու ընթացքին ունեցած է բեղուն գործունէութիւն, ուրիշներու հետ ինքն ալ բերելով իր բաժնը, քարաւաններու պատրաստութեան, պարախումբերու, թատերախումբերու, ամավելի հանդէսներու եւ հայ թագուհիներու տարագներու պատրաստութեան գործին:

Հայ դպրոցը եղած է իր պաշտամունքի առարկան, Հայ Եկեղեցին իր սրբազնագոյն վայրը: ՀՕՄ-ի Ամէնօրեայ Վարժարանի հաստատումէն ետք, տասը տարիներ ան ամէն օր ներկայ կ'ըլլար հսկելու եւ օգնելու մանկապարտէկի կէսօրուայ ճաշէրուն Հայոց Աստուածածին Հայոց Առաքելական Եկեղեցի կը մարմնակցութիւնը բերած է նաեւ ամէն շաբաթ Ա. Աստուածածին Հայոց Առաքելական Եկեղեցի կը մարմնակցութիւնը բերած է ամառնական ծերանոցներու կամաւոր աշխատանքին:

Իր գթասիրտ նկարագրի բերութիւնով ծառայած է Հայ Օգնութեան Միութեան, անդամակցած 1968-ին, եւ իր ուժերու սահմանին մէջ, միշտ ալ օժանդակութիւն բերած է զանազան ծերանոցներու կամաւոր աշխատանքին:

Ծերանոցը, որ իր գուրգուրանքի առարկան էր, ինք եւս, իր կեանքի վերջին շրջանը անցուց շրջապատուած հարազատներով եւ սիրելի ազգայիներով: Տարիներու իր հոգնատանը մարմինը, թէեւ փոքրացաւ, սակայն իր գիտակցութիւնն ու սրամի կատակները որ կ'ընէր մինչեւ վերջ, չդադրեցան:

Իր վերջին պահերն ալ եղան խաղաղ ու հանգիստ միջավայրի մէջ: Ան իր հոգին աւանդեց իր քունին մէջ, ինչպէս միշտ փափաքած եւ աղօթած էր: Երբ մահուած գոյցի իմացանք, անմիջապէս փութացինքը ըլլալ իր սնարին շուրջը ընտանեօք, ըսկելու այն աղօթքը՝ որ ինք սորվեցուց մեղի:

Ննջէ Հանդիսա՝ սիրելի Փառանձեմ մէծ մամա:

Թոռնիկութիւն

ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Թորոններօ

ՀԱՅ ՄԱԽԿԻԿԱՆԵՐՈՒ

Դի՛ երեխէ՛ր ու պարմանենե՛ր հայոց ապահին սրբալոյս
հայ միւռունով օծուն տղաք ու աղջիկներ լիայոյս
Լուսաւորչի կանթեղը վառ սո

ԳԱՆԱՏԱՅԻ ՀԱՅ ՕԳՍՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ ՕԹԹԱՌԻԱՅԻ ՄԵԶ

այ Օգնութեան Միութեան Գանատայի Շրջանային Վարչութեան կազմակերպած տարեկան 20-րդ սեմինարը տեղի ունեցաւ Շաբաթ, 9 Ապրիլ 2011-ին, Օթթառուայի Մարիոթ պանդոկի ժողովարահին մէջ:

Շուրջ 150-ի համար ՀՕՄ-ուհիներ եւ Համակիրներ, ՀՕՄ-ի Գանատայի տարբեր մասնաճիւղերէն, մինչեւ հեռաւոր Վանդուվըքըն, կը մասնակցէին այս տարուան սեմինարին, որուն սիրալիր հիւրընկալն էր Օթթառուայի Սեւան Մասնաճիւղը: Ներկայ էին նաև Պոստոնէն ընկերուհիներ Օժիկ Գրիգորեան եւ Շուշան Ստեփանեան, ափկին Լուսինէ Մովսիսեան՝ հիւպատոս ՀՀ գեսպանատան ի Գանատա եւ Հէլէն Այլազեան՝ աւագ օգնական Պարոն Արման Յակոբեանի՝ ՀՀ Հաւատարմատար:

Սեմինարի բացումը կատարեց ՀՕՄ-ի Շրջանային Վարչութեան ատենապետ՝ ընկհ. Աննա Պուլկարեանը:

Շրջանային Վարչութեան փոխատենապետ՝ ընկհ. Վարսենիկ Սարգսիս ան, մասնակցողներուն ծանօթացուց եւ ապա բեմ հրավիրեց օրուան առաջին բանախօսը՝ Գանատայի ՀՀ Հաւատարմատարի ազնուափայլ ափկին Նայիրա Յակոբեանը ներկայացնելու «Հազարամեակի զարգացման նպատակները Հայաստանում՝ մարտահրաւէրներ եւ հեռանկարները. «Millenium development goals in Armenia, challenges and perspectives» նիւթը:

Յարգելի բանախօսը պաստառի վրայ ներկայացուց Հազարամեակի ծրագիրներու իրականացման գործընթացը Հայրենիքէն ներս, հիմնուելով Միացեալ Ազգերու Կազմակերպութեան հրատարակած տեղեկութիւննե-



Այցելութիւն Գանատայի ՀՀ Դեսպանատան

րուն վրայ (տիկ. Յակոբեանի դասախոսութեան ամփոփումը կարդալ էշ 6):

Ճաշէն ետք տեղի ունեցաւ աշխատանիստ (workshop), նիւթ ունենալով



«Ինչպէս զարգացնել եւ արդիականացնել ՀՕՄ-ի գործունէութիւնը յաջորդ տասնամեակի ընթացքին, ներառեալ կազմակերպչական եւ աշխատեկարարի բարեկարգումներ եւ փոփոխութիւններ»: Շուրջ երկու ժամ տեւող այս աշխատանիստը յաջողութեամբ պահպանեցաւ. սեղաններու խօսնակները կարգացին ձեռք բերուած թելադրանքները, որոնք արձանագրուեցան Շրջանային Վարչութեան քարտուղարութեան կողմէ, սեմինարէն ետք զանոնք զտելու, համադրելու եւ օգտագործելու ՀՕՄ-ի ապագայի ծրագիրներուն որպէս ուղեցոյց:

Աշխատանիստէն ետք ընկհ. Տորոթի Պէտոյեան, որ յատկապէս հրաւիրուած էր Միացեալ Նահանգներէն, ներկայացուց «Միծաղի ուժը մեր առօրեային մէջ, The power of laughter»: Բոլորը հաճոյքով վայեցին Տորոթիի ելոյթը, բարձր գնահատեցին զայն:

Միօրեայ այս սեմինարը յաջողած էր Հասնիլ իր նպատակին, դարձնելով մասնակիցները առաւել աեղեակ հայրենիքի ինչպէս նաեւ կանանց եւ երեխաներու ինդիրներու շուրջ: Սոյն սեմինարէն բխող նոր գաղափարները պիտի օգնեն նաեւ արդիականացնելու ՀՕՄ-ին ապագայի գործընթացը:

Երեկոյեան տեղի ունեցաւ ընթրիք եւ խրախճանք, որուն պատուոյ

հիւրերն էին Հայաստանի Հանրապետութեան Հաւատարմատար Տիգրան Արման Յակոբեանը իր ափկնոյ Նայիրա Յակոբեանին հետ: Խնճոյքի ընթացքին ընկերուհի Աննա Պուլկարեան յայտարարեց որ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան եւ իր 10 մասնաճիւղերու կողմէ Գանատայի ՀՀ գեսպանատան կը նուիրէ 1,500 տոլար:

Ցաջորդ օրը կիրակի, Ապրիլ 10-ին, ՀՕՄ-ուհիները այցելութիւն տուին Գանատայի ՀՀ Դեսպանատան, ուր ընդունուեցան յարգելի գեսպանին, իր ափկնոյ եւ գստեր ինչպէս նաեւ գեսպանատան պաշտօնէութեան կողմէ: Հուն ներկայ բոլոր ՀՕՄ-ուհիները հիւրասիրուեցան ճոխ նախաճաշով՝ պատրաստուած Օթթառուայի «Սեւան» մասնաճիւղի ընկերուհիներուն կողմէ: Այս առթիւ Պարոն Արման Յակոբեան իր սրտի խօսքը փոխանցեց բոլոր ներկաներուն եւ Գանատայի ՀՕՄ-ին յանձնեց գնահատագիր մը ՀՀ Դեսպանութեան նկատմամբ ՀՕՄ-ի ցուցաբերած բարոյական եւ նիւթական ներդրումին համար:

Սեմինարի ծրագրին վերջին հանգրուանը եղաւ զբոսաշրջիկային պտոյս մը Օթթառուայի կեդրոնական շրջանին մէջ՝ վայելելով գեղեցիկ Սան Լորանս գետի ափին տարածուած պատմական եւ պետական կառոյցները:

ՍԵՐԱՆ ԻԿՍԵՖԵԱՆ

Պարոն Արման Յակոբեան Գանատայի ՀՕՄ-ին կը յանձնէ գնահատագիր մը ՀՀ Դեսպանութեան նկատմամբ ՀՕՄ-ի ցուցաբերած բարոյական եւ նիւթական ներդրումին համար:



Ընկերութիւն Տ. և Տ. Արման և Նայիրա Յակոբեաններուն հետ

Աշխատանիստէն տեսարան մը